



ԱԶԳԵՐԻ ՄԱՍՆԱԳՐԵՐՈՒ

ԴՐ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅԵՐԵՆ ՆՇԱՆԱԳՐԵՐՈՒ

ԵԽ ՎԵՐՈՒՑ Ս. ՄԱՅԹՈՑԻ

ԳՐԵՑ

ՊՐՈՖ. ԴԿՏ. Յ. ՄԱՐԿՈՒՄՅԱ

ԳԵՐԱԲԵՆՆԵՐԵՐՆ ԹԱՐԴԱՐԱՆԵՑ

Հ. Բ. ՎԵՐ ԴԵՆ Ե Ե Ն


ՄԻԱՅ. ԱԼԻՏԵՐՆ



ՎԻԵՆԱ

ՄԱԿԱՐԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1913.



ԱԽԱՏՄԵՍԻՐԻԹԻԽԵՐՆԵՐ ՀԵՅ ՊԵՏՄՈՒԹԵՐՆ  
ՎԵՐԵԲԵՐԵԼ

Ա.

ՊԵՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԻՆ ՆՇԱՆԱ-  
ԳՐԵՐՈՒ ԵՒ ՎԵՐԱԿ Ա. ՄԱՆՈՒՅԻ

---

# Ա ԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ

Ա Բ .



ՊԵՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅԵՐԵՆ ՆՇԱՆԱԳՐԵՐՈՒ

ԵԽ ՎԵՐԱԿԱ Ս ՄԱՅՈՑԻ



Վ Ի Ե Ն Ա

Մ Խ Ե Թ Ա Բ Ե Ա Ն Ս Պ Ա Ր Ա Ն

1913.

ԳԻՐԵՑ ԴՐԱԿԱՆ ՀՅ ԿՐՈՒ

003.3(47.925)

ԱՅԼԻԳՎԱՆԴ է 1981 թ.

Վ-34

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

(47.925)

ՀԱՅԵՐԵՆ ՆՇԱՆԱԳՐԵՐՈՒ

ԵԽ ՎԵՐՈՒՑ Ս. ՄԱՅԹՈՂԻ

ԳՐԱՅԻ

ՊՐՈՖ. ԴԿՏ. Յ. ՄԱՐԿՈՒՆԻ

13697

ԳԵՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՐԳԱՐԵՐԱՅ

Հ. Ե. Վ. Ե Ր Գ Ե Ր Ե Ե Ն

ՄԻՒԹԻ, ՈՒԵՏԵՐ



Վ Ի Ե Ն Ա

Մ Խ Ե Թ Ե Ր Ե Ա Ն Տ Պ Ե Ր Ա Ն

1918.



A 12830

## Ա Զ Դ

Հայ զրի գիւտին նուիրուած ազգային թէ օտար բազմաթիւ ուսումնասիրութիւններուն կու զայ յարի առաջիկայ հատորիկու ալ, ուր համեմատական պատմաբնութեամբ սուզ էլերու մէջ կը լուսաբանուին Մաշթոցի կենսագրութիւնը, յարակից պարագաները և Մաշթոցի նարած հայ զրերու յառաջազայութեան տեղիբները: Թէ այս ուսումնասիրութեամբ վերջնականապէս կը լուծուի հայ զրերու ծագման առեղծուածը, շենք գիտեր, բայց կը խոստովանինք թէ ցայծմ հրատարակուած համանիւթ ուսումնասիրութիւններէն զնրացանցապէս բարձր է հայերէնազէտ Մադկուարտի ներկայ աշխատասիրութիւնը: Խնչակէս յառաջաբանին մէջ շեշտել կը թուի ինքնին իսկ ուսուցապետը, տեղույ պարագաները անմատչելի թողած են իրեն ինչ ինչ կարեւոր գրութիւններ, զորոնք նթէ առջեւն ունենար ընականաբար շատ բան կընար ուղղել կամ մնտրել՝ ի մասնաւորի Կորիւնէն յառաջ ընթրուած ընդարձակ հատուածներուն մէջ: Մննը պարզ թարգմանութեամբ ուզեցինք ներկայացընել հնդինակին ուսումնասիրութիւնը՝ առանց ո եւ է բնագրական սրբագրութեան փորձի մը ծեռնարկելու կամ տեղ տեղ ամրողացուցիչ դիտողութիւններ յաւելլու:

Վեճննա, 15 Դեկտեմբեր 1912:

Հ. Ա. Վ.



## ՅԱՌԱՋԱԲԱՆ

ԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅԵՐԵՆ Նշանագրերու եւ Վարոց  
Ա. ՄԱՀԹՈՂԻ, Ֆետագայ յօդուածը կը կազմէ հայ պատ-  
մութեան վերաբերեալ ուսումնասիրութեանց շարքի մը  
առաջին հատորը։ Ուսումնասիրութիւնս նախապէս  
չամբուրգի արեւելագիտաց ժողովրին մէջ (1902) բա-  
նախօսելու համար գրուած էր. բայց որովհետև ժո-  
ղովրի յիշատակարաններու մէջ բանախօսութիւնները  
բաղուածօթին, ուրիմն կրճատուած պիտի տպուելին,  
հրատարակութիւնը առ ժամն զանց առնուեցաւ։ 1905ին  
աշխատութիւնս Լազարեան Սրբելեան լեզուաց ճնմա-  
րանէն մրցանակով մը պակուեցաւ։ Ակնարկիս անդրա-  
գոյն կատարելագործման մասամբ առողջութեանս ան-  
բաւական վիճակը եւ մասամբ զլիսաւրաբար նագրա-  
կան ատաղօք պակասը արգելք հանդիսացան։ “Հանդէս  
Եմրօրեայք համակրելի Խմբագիր Մնծ. Հ. Ներսէ և  
Շ Կ ի ն ե ա ն ի հետ խօսակցութենէ մը յետոյ (1910  
աշնան) որոշեցի վերջապէս “Հանդէսոք մէջ հրատա-  
րակել ուսումնասիրութիւնս այնպէս ինչպէս որ էր։  
Չեղագիրը 1911 Մարտին յանձնուեցաւ տպարան։ բայց  
դժբախտաբար տպագրութիւնը բաւականաշափ ուշա-  
ցաւ ձուլուելիք կլիշներու յարուցած դժուարութեան  
պատճառու։

ԲԿՐԸԲՆ-ՎԻԼՄԻՐ ԲԱԴՐԱՔ, 3 Դեկտեմբեր 1912:

Յ. ՄԱՐԿՈՒՄՅԱՑ



## ՊԵՏՄԱԿԹԻ ԻՆ ՀԱՅԵՐԻ ՆՅՈՒՆԵԳՐԵՐՈՒ ԵԻ ՎԵՐՈՒՑ Ս. ՄԱՅԹՈՅՑԻ

ԵՒ ԿԾԵՆԱՌԴԻՐՔՆ ԻՍԿ ՅԱՅԼՈՑ  
ԴՊՐՈՒԹԵԱՆՑ ԹԱՐԵԱՆՔ ԵՒ ՅԱ-  
ՐՈՒԹԵԱՆՔ ԴԻՊԵՑԱՆ.

Կոբին, Առաք Մաշեցի, էջ 18:

Պատմագէտին համար նորանշան տեսարան  
մըն է այն, որ միայն այն ժողովուրդները, որոնք գեռ  
չեին հելենացած կամ հռովմեացած, ինչպէս  
Ասորիները, Խպտիները, Գոթացիները, Հայերն եւ  
արեւելեան Ալտաւները, մանելով յունական քրիս-  
տոնէութեան շրջանակի մէջ եւ հոն մեալով՝ Հին  
գարերու վերջերն ունեցան սեպհական գրականու-  
թին ժողովրդական լեզուաւ ու նշանագրով, մինչ  
միւս բոլոր ազգերու քով, որոնց վրայ Հին Հռոմայ  
միակ պատրիարքութիւնը իւր բացարձակ իշխա-  
նութիւնը կը տարածէր, — Իրլանդացիներն եւ  
Խորանդացիները միայն օրոշ շափով մը ի բաց  
առնլով, — նախ անհանդուրժողութեան կողմանէ  
միայն Արարացիներու հետ համեատելի հռոմէա-  
կանութիւնը եւ յետոյ նաև Եկեղեցին այնպիսի  
ջան ի գործ զրին համոզում յառաջ բերելու,  
թէ գուեհիկ են եւ անպէտ իրենց լեզուն  
եւ բանաստեղծութիւնները՝ համեմատութեամբ  
Քրիստոնեաները հալածողներու աղնուական լե-  
զուին, եւ տածելու զգուում ու արհամարհանք  
գէպ ի իրենց սեպհական հին աւանդութիւն-  
ներն եւ առանձնայատուկ սովորութիւնները,  
որ ոչ միայն յատուկ ժողովրդական կեանք եւ գրա-

կանութիւն կարելի չեղաւ զարգացնել, այլ եւ անոնք ինքնին, որչափ այն իրենց ձեռքն էր, եւս արագացուցին ազգայնութեան քայլայումը եւ խառնուրդը (Գաղղիացիք, Քեսացիք, Ալբանացիք, Բրիտանիացիք): Գերման Մուսան ի հարկէ չլուց երկար, եւ եթէ նաեւ հին գիւցաղներդութիւնները զոհ գացին եկեղեցւոյ այն ճիգերուն, այսու հանգերձ նիրելունգեան ու Ալլթէրի մը երգերուն բարեգուշակ ճակատագիր մը ապահովուած էր: Մինչեւ այսօր ալ արեւմտեան-եւ բոպական բոլոր լեզուներու վրայ, սպաներէնն ու իտալերէնը գուրս թողլով, հռոմէական գրին անէծքը ու իրենց մասնական պէտքերուն համապատասխանող սեփական գրի եւ ուղղագրութեան մը պակասը կը ծանրանայ տակաւին ուժգին:

Աեփական գիր ունենալու երջանկութիւնը անտարակոյս նաեւ յունական եկեղեցւոյ սահմանին մէջ զլացուեցաւ ազգի մը — կապպագովկացւոց, բայց հոս հռոմէական տիրապետութենէն յառաջ արդէն սկսած էր հելլենականութիւնը եւ շորրորդ գարուն իր Եկեղեցւոյ Զահերն՝ աթենական քաղաքին մէջ կրթուած ըլլալով՝ գեղջկային խժդուժ բարբառին գէմ խոր արհամարհանքով լեցուած էին բնականաբար: Բաց աստի՛ կապպագովկիացիք երկայն ատենէ իվեր արդէն ընտելացած էին օտար լեզուներ գործածելու կրօնական պիտոյքներու համար: Բարսեղ Մեծի սաստիկ ատելի թշնամիները՝ մոդերն, երանեան լեզուաւ կը կատարէին իրենց պաշտամունքը, եւ արձանագրութեանց համար կը կիրարէին արամերէնը<sup>1</sup>, մինչ

<sup>1</sup> Siehe J. MARQUART, Untersuchungen zur Gesch. von Eran II, 1905 (ապ. 1900), էջ 118—123: LIDZBARSKI, Ephemeris der semitischen Epigraphik I 1 (1900), էջ 59—74. I 3 (1902), էջ 319—326. HANS REICHELT, WZKM, XV. 1901, էջ 51—56.

ասոնց հակառակ՝ Եկեղեցին հզօր թիկունք կը հանդիսանար հելենականութեան։ Այս պատճառաւ թէպէտ եւ ցայժմ կապագովկիական լեզուաւ դրուած տող մ'իսկ չունինք<sup>1</sup>, այսու հանդերձ կը թուի թէ այս ժողովուրդը իւր արեւելեան դրացիներուն՝ հայերու նման հնչական տարրերութիւններու համար փափուկ ու զգայուն ականջ մ'ունէր։ Գոնէ Ա. Գրոց գոթական թարգմանութեան կապագովկիական ծնողներէ սերած Հեղինակը, գերմանի մը համար անլուր լեզուական այնպիսի զգածմամբ օժտուած է, զոր միայն իւր ծնողներէն ժառանգած կրնանք նկատել։

“Բարբարիկ լեզուներուն համար յատուկ աղփարետներու յետ - քրիստոնէական ստեղծագործութեանց մէջ ապահովապէս ամենազարմանալին է հայ գրի գիւտը։ Գրիգոր Լուսաւորիչ հաւանականօրէն հայերէն քարոզած է։ Թէեւ առ այս յայտնի վկայութիւն չկայ<sup>2</sup> եւ անկարելի է ըմբռնել թէ ուր սորված պիտի ըլլայ հայ լեզուն, եթէ, ինչպէս աւանդութիւնը կ'ըսէ, իբրեւ Պարթեւի որդի մը ի մանուկ տիոց կեսարիա բերուեցաւ եւ հոն կրթուեցաւ։ Բայց հիմ ունինք այս աւանդութեան շվատահելու եւ Հայոց դարձին

<sup>1</sup> Ինծի ծանօթ է միայն ԱΣΑΡԻ կամ ՍΑΡԻ սեռականը կապագովկիական քանի մը դրամներու վրայ, որ՝ ինչպէս դրամներու պատկերները կռահել կու տան, նշանակելու է “քրմապետ”, եւ այն՝ Անայիգիս դիցուհւոյն։ Դրամներէն մին կը ծագի Տիւանայէն։ ուրիշ մը կը ցուցընէ անունը Անիսա քաղաքին, որուն դիրքը զեռ անծանօթ է։ այս քաղաքէն ունինք նաև յունական արձանագրութիւն մը։ Հմմտ. E. CURTIUS: „Über ein Dekret der Anisener zu Ehren des Apollonios“. Monatsberichte der Berl. Akad. 1886, էջ 646—651, եւ ԱΣΑΡԻ մասին MARQUART: „Unters. zur Geschichte von Eran“ I, 87 եւ յաջ։

<sup>2</sup> Ադ-Ֆ. § 157, էջ 79, 58f. տպ. LAGARDE = էջ 636, 24—637, 10 (Վենետիկ 1862, 32<sup>o</sup>) ընդօրինակուած է Ադ-Ֆ-Նէ, էջ 22, 25—32։

ամբողջ պատմութիւնը շատ աւելի բարձրնելի կ'ըլլայ, եթէ, ինչպէս ես կը կարծեմ, Գրիգորի զարդացման վայրը զետեղենք Հռոմէական - Հայական սահմանի մօտերը — Նէոկեսարիա կամ Փոքր Հայք<sup>1</sup>: Ասով փոքր Հասակէն թէ յունարէնի եւ թէ Հայերէնի կրնար քաջ տեղեակ ըլլալ:

Ցամենայն գէպս յունարէն լեզուն բաւական կը Հասկնար՝ Ընթերցուածներն ունկնդիրներուն բերանացի թարդմանել կարենալու չափ. ոչ այսպէս սակայն իւր յաջորդները եւ կղերին մեծամասնութիւնը, որ հեթանոս քուրմ էին նախնաբար եւ ապա դարձած. նաեւ կղերին մէկ մասը կը կազմէին բաղմաթիւ ասորիները՝ ի մասնաւորի երկրին արեւմտեան կողմերն եւ նոյն իսկ Տարօնոյ Աշտիշատ քաղաքին մէջ, որ յետոյ կաթողիկոսանիստ եղաւ: Ասորի մը Դանիէլ անուն, իբր թէ Լուսաւորչի մէկ աշակերտը, կը պատմուի թէ իւր Վարդապետէն քորեպիսկոպոս օծուած ըլլայ եւ կաթողիկոսական թեմին ընդհանուր տեղապահը անուանուած<sup>2</sup>: Այս պատմութեան մէջ սակայն, կրնանք ըսել ապահովութեամբ թէ բուն հանգամաները դիտմամբ մութ թողուած է: Մեր առջեւն եղած տեղեկութիւնները ուշի ուշով եւ խնամով վերլուծելով կը Հասնինք այն եղաւ կացութեան թէ Աշտիշատ Ներսէս կաթողիկոսի օրով միայն կաթողիկոսութեան նիստ եղած է, իսկ չորրորդ դարու առաջին կիսուն տեսակ մը անկախութիւն վայելած է եւ մրցակից հանդիսացած՝ Քաղբեւանդայ Քաղաւանին եւ պետութեան մայրաքաղաքին դէմ եւ անտարակոյս Հարաւային կողմանէ (միջազետային կամ աղիարենական) Ասորիներու — ըլլայ Դանիէլի ըլլայ անոր նա-

<sup>1</sup> Այս մասին ընդդարձակագոյնս գրած եմ արդէն ձեռագիր յօդուածի մը մէջ, որ նուիրուած է Հայոց մասնական թագաւորներու պատմութեան:

<sup>2</sup> Փ-----, Գ. 14:

խորդներէն մէկուն — ձեռքով դարձի բերուած ու հիմնուած է<sup>1</sup>: Անկանոն ընթացք մը ունեցած պիտի բլայ իրաց վիճակը իսկզբանէ անոտի բուն հարաւային Հայաստանի՝ յետոյ սատրապութիւնը անուանուած երկրամասերու մէջ, «ըսոնք 297էն սկսեալ (գոնէ մեծ մասամբ) հռոմէական պետութեան կը պատկանէին»: Յամենայն գէպս Հայաստանի բաժանումէն ետքը հոս կը գտնենք միայն ոսորի եպիսկոպոսներ եւ ասորական եկեղեցականութիւն:

Աստահելի տեղեկութիւն կը պակսի մեղի, թէ ինչ լեզուաւ կարգադրած է Ա.Գրիգոր ծէսերը. բայց որովհէտեւ հայ եկեղեցին կեսարիոյ մետրապոլիտին իշխանութեանը տակ ձգած է, հաւանականութիւնը կը միտի հաստատելու թէ եկեղեցական լեզուն գլխաւորաբար յունարէն էր՝ ի մասնաւորի գլխաւոր եկեղեցիներու մէջ. միեւնոյն ատեն սակայն զանազան տեղեր իսկզբանէ հետէ ասորերէնն ալ գեր մը խաղացած պիտի բլայ: Սուտ-Մովսէս Խորենացի կը պատմէ թէ 367ին հայ եկեղեցական լեզուն էր յունարէն եւ Մերուժան Ուրացովը յունարէն գլքերը՝ զորոնք միանդամ ձեռք կը ձգէր, կ'այրէր, կ'արգելուր յունարէն դպրութիւնը եւ թոյլ կու տար միայն ասորերէնի ուսումը<sup>2</sup>: Այս տեղեկութիւնը սակայն կարելի չէ վերստուգել. Փաւստոս Բիւզանդացի, որ Մերուժանայ եղեռնական գործքերուն ընդարձակ տեղ մը նուիրած է (Գիրք Դ. Գլ. 23էն մինչեւ Գիրք Ե. Գլ. 43) եկեղեցական յոյն գլքերու կարծեցեալ այրման մասին ուեւէ լուր հաղորդած չէ<sup>3</sup>: Ընդ-

<sup>1</sup> ՏԵ՛ս, էջ 4, ծանօթ. 1, յիշեալ յօդուածը:

<sup>2</sup> Այսպէս Գ. 54, էջ 248. — Գ. 36, էջ 224 կըսուի «Հրաման տայր մի ուսանել զդպրութիւն յունարէն, այլ պարսիկ»:

<sup>3</sup> Գ. 59 միայն եկեղեցիներու քանդումը կը պատմուի:

Հակառակն կը պատմէ թէ ինչպէս Աերսէս Հայրապետ Արշակայ թագաւորութեան ժամանակ կարգէր ի տեղիս տեղիս դպրոցս յունարէն եւ ասորերէն յամենայն գաւառու Հայոց (Գիրք Դ. Գլ. 4, էջ 78), որոնք գործնական կարօտութեան մը պակասը պիտի լրացընէին անտարակոյս։ Պէտք է ընդունիլ ըստ այսմ, որ նոյն ատեն թէ ասորի եւ թէ յոյն ծիսակատարութիւնը տարածուած էր հայ երկրին մէջ։ Բնական է որ 384ին հայական պետութեան բաժանումէն սկսեալ՝ արեւմտեան (յունական) մասին մէջ տիրող եղած պիտի ըլլայ յունարէնը, իսկ արեւելեան (պարսկական) մասին մէջ՝ ասորերէնը։ Ուստի երբ Փարագեցին կ'ըսէ թէ Մաշճոցի ժամանակ հայ եկեղեցւոյ լեզուն առըերէն էր, պէտք է հասկնալ ի հարկէ միայն պարսկական Հայաստանը, որ նոյն ատեն դեռ իւր սեպհական թագաւորն ունէր։

Սակայն հայ հոգեւորականները, որոնք կրթութիւն ստանալու համար Ասորիք (Միջագետք) դիմելու ստիպուած էին, ասորերէն լեզուի մէջ առ հասարակ միջակ հմտութիւն մը ձեռք կը բերէին, այնպէս որ շօշափելի անպատեհութիւններ յերեւան կ'ելլէին՝ ինչպէս զանազան ժամանակներու մէջ նաև միջնադարեան գերմանիայի մէջ սովորաբար կը պատահէր։ Կ'ողբայ Ղաղար Փարագեցի ատեսանելով զմեծ ջանն եւ զառաւելապէս ծախս մանկանցն Հայաստան աշխարհիս։ որբ բազում թոշակօք եւ հեռագնաց ճանապարհօք եւ բազմաժամանակեայ գեղերմամբք մաշէին զաւուրս իւրեանց ի դպրոցս ասորի զիտութեան։ Քանզի պաշտօն եկեղեցւոյ եւ կարդացմունք գրոց ասորի ուսմամբ վարէին ի վանորայս եւ յեկեղեցիս հայաստան ժողովրդոցս։ յորմէ ոչինչ էին կարող լոել եւ օգտել ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի, եւ լինէր պաշտօնէիցն աշխատութիւն եւ

Ժողովրդոցն անշահութիւն յանլրութենէն լեզուին  
առորոշու<sup>1</sup>:

Սակայն աւետարանի հայ քարոզիչները բո-  
լորովին ուրիշ գժուարութիւններու ալ հարկ էին  
բախիլ քան իրենց գերման ընկերները. ասոնց  
համար գիւրին էր լատինական աղփարետաց օգնու-  
թեամբ՝ եթէ հեթանոսարոյր ոռւնական հին աղ-  
փարետքը կամ Առևլիկիասի հնարած արիոսաշունչ  
գոթական աղփարետքն իրենց անձկամիտ մոլե-  
ռանդութեամբը չուզէին գործածել՝ գոնէ փոքրիկ  
աղօթքներ, երդմնեցուցչական ձեւեր եւ նման “յի-  
շատակարաններ”, նշանագրել գերման լեզուաւ, եւ  
եթէ ժողովրդեան՝ Աւետարանն ալ իր իսկ լեզուաւ  
տալու այնպէս բնական գաղափարին դիւրութեան  
կամ անձկամիտ եկեղեցական քաղաքականութեան  
նկատումներով գոհացում չտուին, այս մասին պատ-  
մութիւնը կը կարդայ անոնց իւր վճիռը: Իսկ Հայաս-  
տանի մէջ երկրին յատուկ լեզուաւ տող մ'իսկ  
գրուած չեր, վասն զի նոյն ժամանակուան աղփա-  
րետներէն եւ ոչ մին բաւական էր Հայերէնի բաղմա-  
թիւ ու գժուարին հնչումները ներկայացընել. ասոր  
վրայ կու գային կ'աւելնային երկրին քաղաքական  
բաժանումէն յառաջ եկած անպատեհութիւնները.  
պարսկական մասին վերին իշխանութիւնը նորանոր  
փորձեր կ'ընէր հայ ժողովուրդը զուտ մազդեզանց  
կրօնին վերադարձնել եւ պարսիկ լեզուն ու մա-  
տենագրութիւնը տարածել անոնց մէջ, մինչ  
արեւմտեան մասին տիրող Հոռոմները անար-  
գանօք կը նայէին բարբարոսներու վրայ եւ անոնց  
լեզուին ու առանձնայատկութեանց բնականօրէն  
ո եւ է բմբռնում չունէին: Ոչ ամէն մետրա-  
պոլիտ այնպէս բանիմաց էր, ինչպէս Մեծն  
Քարսեղ, որ մասնաւոր ուշաղրութեան առած էր

<sup>1</sup> Պ. Ա. Փ. Պ. Վ. Ա. 1892, 32°,  
էջ 39-40:

Փոքր Հայոց եպիսկոպոսական աթոռներուն  
ընարել այնպիսի մարդիկ, որոնք քաջաշմուտ  
ըլլոյին հայ լեզուին (Բարո. Թ.Ղ. 187): Այս  
պատճառաւ եթէ նկատենք այն պարագաները,  
որոնց տակ Մաշմոց ու Սահակ իրենց մոքի գոր-  
ծունեութեամբ եկեղեցական ու ժողովրդական  
ինքնագիտակցութեան զարթուցին հայ ազգը, եւ  
այս գործքին հետ համեմատութեան դնենք գա-  
նայեան այն պարգեւը, զոր Պեղինոս փրանկ քա-  
զաքական ու եկեղեցական ամեն միջոց լիապէս ի  
ձեռին ունենալով նուիրեց գերման ժողովրդեան,  
այն ատեն թէ Պեղինոս եւ թէ իւր զինակիրը  
Ախնֆրիդ՝ Խեղճ թզուկներ կ'երեւան համեմատու-  
թեամբ մոքի այն հսկաներու ժողովուրդ մը, որ  
իւր ծոցէն այնպիսի մարդիկ ծնած է եւ զա-  
նոնք իրեւ իւր գիւցազները կը յարգէ, որչափ թէ  
անոնց օրինակին հետեւի, անկարելի է որ իս-  
պառիսպուռ չնջուի՝ որչափ ալ թուրք, քուրդ,  
թաթար, պարսիկ ու բոլոր մեծ պետութիւններն  
հակառակ ըլլան անոր:

Յ. Ք. Հինգերորդ գարու սկիզբն Խրանելւոյն  
Մաշմոցի աղփաբետի գիւտը ըստ այսմ ոչ  
միայն եկեղեցա-պատմական տեսակէտով նշանա-  
կալից է իրը յայտնաբարբառ ապացոյց մը՝ գարձի  
եռանդին եւ հաւատոյ պատգամաբեր հրեշտակ-  
ներուն շահաւետ գործունեութեան անհրա-  
ժեշտորէն հարկաւոր պայմաններու մասին Հեղե-  
նակին ունեցած պայծառ տեսութեան, (ինչպիսի  
էր արեւտեան գործացի Առլիլիլասի կէս գարու  
չափ երիցագոյն ստեղծագործութիւնը), այլ նաեւ  
կը ներկայացընէ մեղի քաղաքակրթական-պատ-  
մական անպայման շահագրգռութիւն մը՝ իրեւ  
փրկութիւնաբեր գործք յայնվայր մատենագրու-  
թենէն զուրկ ազգի մը քրիստոնէական ազգ ային  
զգածման, ազգի մը՝ որ Հայաստանի քաղաքային  
անկախութեան կորստենէն քիչ մ'առաջ իսկ

գիտցաւ պաշտպանել հայ առանձնայատկութիւնը օտար աղջի մը հետ համաձուլուելու վտանգին գէմ, եւ կեանք տալ յարաբերաբար հարուստ մատենագրութեան մը, զլիսաւորաբար պատմական եւ առտուածաբանական բովանդակութեամբ։ Ահաւասիկ երկու արդիւնք՝ որ պատմական նշանակութիւն ունին, որոնց քով գոթացի եպիսկոպոսին սակաւակեաց ստեղծագործութիւնը հայ կրօնաւորին գործին հետ ո եւ է կերպով չի կրնար չափուիլ։

Բնականաբար երգահանութիւնը, որ յառաջ Հայոստանի մէջ ալ կատարելապէս ծաղկած պիտի ըլլայ, հեթանոսական հնաւանդ գեղօններու հետ միասին գերեզման իջաւ անդարձ։ Ամեայն ասոր յաջորդեց յարաբերութեամբ ճոխ պատմագրական մատենագրութիւն մը, որ մեզի թոյլ կուտայ՝ աչ միայն շորբորդ գարէն սկսեալ բաւականաշափ յստակութեամբ Հայոց պատմութեան խորշերը թափանցելու, այլ նաեւ ի վաճակի կը դնէ զմեզ՝ պարսկական եւ կովկասեան երկիրներու յարաբերութիւնները վերակադմելու։ Միջին գարու որ ժողովուրդը պիտի կարենար պարծիլ թէ, ըլլայ իւր իսկ լեզուաւ եւ կամ միայն երջանկացուցիչ լատիներէնով՝ Վարդանայ եւ ընկերացը դիւցագնական պատերազմին՝ Եղիշէի ստորագրութեան համապատասխան գրութիւն մը հրապարակ հանել կրցած է։ Զուտ աստուածաբանական մատենագրութիւնն ալ ունի քանի մը պատկառելի աշխատասիրութիւններ. կը յիշեմ միայն Եղիշիկի՝ Ընդդէմ Աղանդոց ուը։

Մաշնոցի աղփարետը հայ յատուկ ձայնական դրութեան, որ լի է բազածայններով, այն պիսի զարմանալի ծանօթութիւն մը կ'ենթադրէ Հնարողին քով, որ չ.ինք կրնար զլանալ անոր մեր մեծ հիացումը, նոյն իսկ եթէ գոհացած ըլլար օտար աղփարետ մը հայերէնի յարմարելով եւ քանի մը նշանագրերու յաւելմամբ նոյնը ճոխա-

յընելով միայն։ Բայց զրի գիւտի պատմութիւնը  
տակաւին լուսաբանուած չէ եւ գլխաւորաբար հայ  
աղփարեաներու սկզբնական հիմք մըժութեան մէջ  
թաղուած է դեռ։ Պատմախոյզ մասնագէտին  
առջեւ այստեղ այնպիսի խնդիրներ կ'ելլեն,  
որոնք այդ դէպքէն յառաջ Հայոց մէջ նշանա-  
գրերու գոյութեան եւ անոնց աւանդման կեր-  
պին ու եղանակին համար կարեւորութիւն ունին։

Յառաջադրունէ արդէն բնական է, որ աղ-  
գային հայ գրի գիւտէն յառաջ արդէն գոնէ ար-  
քունիքը՝ ինչպէս գիւտանագիտական յարաբերու-  
թիւններու նոյնապէս հարկերու համար պէտք ունէր  
գիւտանատան մը։ Սուտ-Մովսէս Խորենացի (Ա. Գ.  
էջ 7) այս մասին ընդարձակ կը խօսի՝ երբ հայ  
թագաւորները կը պարսպաւէ, թէ իրենց գործ-  
քերը զրով դրոշմելու չունէին այն փոյթը զոր  
կը տածէին Քաղգէացիք, Ասորեստանցիք, Ե-  
գիպտացիք եւ Յոյները, Հետեւեալ կերպով։

“Այլ ասիցէ ոք արգեօք . վասն ոչ լինեւ  
լոյ զիր եւ դպրութիւն ի ժամանակին, կամ  
վասն պէսպէս պատերազմացն, որ կուռ զմիմեանց  
զկնի անհետ ի վերայ դային:

Այլ ոչ արդարեւ այսոքիկ կտրծեցեալ լինի.  
քանզի գտանին եւ միջոցք լեալ պատերազմացն,  
եւ զիր Պարսից եւ Յունաց, որովք այժմ զիւղից  
եւ գաւառաց եւս եւ իւրաքանչիւր տանց ա-  
ռանձնականութեանց, եւ հանուրց հակառակու-  
թեանց եւ դաշնաց այժմ առ մեզ գտանին ան-  
բաւ զբուցաց մատեանք, մանաւանդ որ ի սեփիհա-  
կան<sup>2</sup> ազատութեանն պայազատութիւն։ Այլ ինձ  
թուի, որպէս այժմ՝ եւ առ հինսն հայաստանեալց

<sup>1</sup> Ալ թարգմանուի unallässig (անդադար):

<sup>2</sup> Ալդուհ կամ բռւն \*-է-ի-ն, ինչպես է-ի-ն-ի-ն  
ածականը կը ցուցընէ. վրայի. է-ի-ն-ի-ն-ի բառին թարգ-  
մանու. թիւնն է. --ն, իդ. --ն-նի, --ն-ն մասնիկը կը  
համապատասխանէ հպ. *puthraḥ* = *սրդի*:

Եեալ անոիրելութիւն իմաստութեան եւ երդարանաց բանաւորաց<sup>1:</sup>

Ըստ այսօմ՝ Առվլէս կ'ենթագրէ թէ անդիր ժամանակի մէջ թէ հասարակական եւ թէ առանձնական վաւերագրերու եւ յիշատակարաններու համար Հայաստանի մէջ կը գործածուեին պարսիկ եւ յոյն գրերն (ու լեզուն). եւ ի յառաջագունէ անհաւանական չէ, որ արեւմտեան՝ հռովմէական սահմանագծերուն կից երկրամասներուն մէջ յունական գիրն աւելի տարածուած էր, թէ եւ մեծ-Հայաստան երկրին մէջ (Եփրատի արեւելեան կողմը) մինչեւ հիմայ որեւիցէ յունական արձանագրութիւն գտնուած չէ<sup>1:</sup> Ասկայն թէ Առվլէսի ժամանակ գեռ (Թ. գար)<sup>2</sup> անդիր ժամանակէն մնացած այնպիսի յիշատակարաններ գոյութիւն ունէին, շատ անհաւանական է. եւ որովհետեւ մենք Ատոյն-Առվլէսի տուած տեղեկութեան աղբիրը շենք ճանշնար եւ այս՝ շատ լաւ կրնայ խորենացւոյ՝ Փաւատոսէն, Փարպեցիէն եւ Եղիշէն ծանօթ՝ Հայաստանի քաղաքական եւ քաղաքակրթական հայրէն հանդամնէնքներու անդրագարձ մէկ խորհրդածութենէն ծագիլ, այս պատճառաւ մեր նպատակին համար աւելորդ կը կարծենք ասոր վրայ ծանրանալ:

Լաւագոյն ծառայութիւն չեն մատուցաներ խորենացւոյ տուած ուրիշ քանի մը տեղեկու-

<sup>1</sup> [Բացառութիւն մը կը կազմէ C. F. LEHMANNի Կ. Փրկերա-Սիզբանակերտի մէջ գտած արձանագրութիւնը, զոր բախտաւոր գտիը կը վերագրէ Պ-Պ Թագաւորին։ Տես նշյնին գործքը „Armenien einst und jetzt“, I. Բերլին 1910։ Սրբազրութեան յաւելուած։]

<sup>2</sup> Մար Աքաս Ածուրնացւոյ մասին գրած մէկ յօդուածիս մէջ պիտի ապացուցանեմ թէ, սոյն անձնաւորութիւնը իններորդ գարու առաջին կիսուն ծաղկած է եւ թէ խորենացւոյ պատմութիւնը այս երկրորդ կիսուն գրուած է։ Աշուտ մեծի պահկումէն յառաջ։

թիւնները. կը պատմէ թէ Խոսրով Ա. (Յ. Ք. գրեթէ մինչեւ 250) Կովկասի մէջ՝ ի նշանակ իւր տէրութեան, հելենացի զրով արձան հաստատած ըլլայ (էջ 145) եւ Տրդատ, ինչպէս կ'ըսուի, Գառնի ամրոցին մէջ ի յիշատակ իւր քրոջ Խոսրովիդիաց յիշատակարան մը կանգնել կու տայ հելեն գրով (էջ 177): Հայ թագաւորներու իրբեւ թէ կանգնած այս հելենագիր յիշատակարանները՝ Խորենացւոյ յունասիրական ծանօթ զգածման շատ համապատասխանելով, պէտք չէ ըստ ինքեան ու եւ է ծանրակշռութիւն տալ անոնց: Այս իրբ թէ կանգնուած յիշատակարաններուն ի շնորհա՛ չենք կրնար բնակիանաբար Մեծ-Հայաստանի<sup>1</sup> Ն-ի-արշակունեան թագաւորներու յոյն գրամմերը վկայութեան բերել<sup>2</sup>, ըստ որում մեծ Հայաստանի որշ-ի-ն-ներն ըստ ինքեան դրամ կոխած չեն: Երբ ընդհակառակն Կորիւն Մաշլոցի մասին կը հաստատէ թէ ՚ի մանկութեան տիսն վայելեալ հելենական գպրութեամբն, եկեալ հասեալ ի գաւառն Արշակունեաց Հայոց մեծաց, կացեալ յաբրունական դիւանին, լինել սպասաւոր արքայատուր հրամանին<sup>3</sup>, պատմութեան կապակցութիւնը կը թուի հօն յանգիլ թէ նոյն ատեն Հայ արքունեաց դիւանական լեզուն յո-ն-առէն էր: Միայն թէ այս եղբակացութիւնը կը խախտուի խորհրդածութեամբ թէ Հայաստան նոյն միջոցին շունէր իւր սեփական թագաւորը, այլ ո-րո՞ի վերին իշխանութեան ներքեւն էր եւ Արքայից Արքային անուամբը բնիկ հազարապետէ (Reichs-

<sup>1</sup> Հմատ. E. BABELON: „Les rois de Syrie, d'Arménie et de Commagène“, p. CCI—CCVI, 213<sup>է</sup> մինչեւ 216. Pl. XXI, 1—21.

<sup>2</sup> Այսպէս A. v. GUTSCHMID: „Kl. Schriften“, III, 401:

<sup>3</sup> Ա-է-ն-ն, Ա-ենեաթիկ 1894, 8<sup>օ</sup>, էջ 13—14:

verweser) մը կը կառավարուէքր<sup>1</sup>: Այս հազարա-  
պետք սակայն պաշտօնական գրութիւնները եւ  
կենդրոնական կառավարութեան հետ ունեցած  
յարաբերութիւններն անտարակոյս կը կատարէք  
պարսկերէն լեզուաւ: Կորեան տեղիքն ըստ այսմ  
մեծագոյն հաւանականութեամբ այսպէս պէտք  
ենք մեկնաբանել թէ՝ Մաշտոց յոյն գպրութիւնը  
ուսած է հայրենիք, Աշտիշատի մօտ Հացեկաց  
գիւղը — կը պատմուի արդէն թէ Ներսէս Կա-  
թողիկոս ի տեղիս տեղիս յամենայն գաւառու Հայոց  
կը կարդէք գպրոցս (= Schreibschulen) յոյն եւ  
ասորի լեզուներու<sup>2</sup> — եւ արբունական դիւանին  
մէջ, ինչպէս ընթերցողն անձամբ արդէն կը  
հասկնայ, սորվեցաւ նաեւ պարսկերէնը:

Ցայժմ հայ աղփարետներու ծագման նու-  
իրուած հետազոտական ջանքերն ալ, որչափ որ  
ծանօթ եղած են հեղինակին, խնդրոյն լուսաւոր-  
ման շատ նպաստած չեն: ԱՅԳԱՐԴԻ<sup>3</sup> կարծիքով  
մաշտոցեան գրերու հիմ եղած է յոհանքէնը, ճոխա-  
ցած խպտական հետեւեալ չորս նշանագրերով.

**X** = Ճ, Ծ

**Q** (f) = Վ, Վ

**Ծ** = Ճ, Ճ (dz)

**Z** (h) = Հ, Հ

Ինչպէս նաեւ ասորի ) = յ<sup>4</sup> Եւ Յ = Ճ<sup>5</sup> նշանա-  
գրերով: Բաց աստի կը գնէ Ղ = Լ Եւ Ռ = Ռ.

<sup>1</sup> Հմմատ. մեր վերը, էջ 4, ծանօթ. 1, յիշած  
յօդուածը:

<sup>2</sup> Փ-----, Պ., 4, էջ 78:

<sup>3</sup> Ges. Abh. IX Եւ յաջ.

<sup>4</sup> Armen. Stud. էջ 2:

<sup>5</sup> Mitteil. I, 154 f.

Ամերին ամենեւին չե կրնար տարակուսուիլ  
թէ Ո գիրը Րի կրկնումն է, ուստի Տր, իսկ Ղ՝ Լի  
մէկ եղանակաւորումը: Ը, Ճ, Շ, Ւ, Չ, Շ, Չ (եւ Չ,  
զ՞ր կր մոռնոյ Լազարդ) Նշանագրերը կը մնան իրեն  
համար անորոց: Կաեւ ՀԻՖԵՄԱՆ եւ ԳԱՐՏԴ-  
ՀԱՍԻՒՆ<sup>1</sup> (վերջինս կարծեկից ԼԵՊԱՏՈՍԻ, Standard Alphabet) հայ աղփարետները յունարէ-  
նէ առնուած կը համարին: ԳԱՐՏԴՀԱՍԻՒՆ կ'ըսէ  
“Լեպսիոս (Standard Alphabet, էջ 133)  
շատ իրաւունք ունի, երբ յոյն գլխագիրները (հայ  
գրերու) բուն հիմք կը համարի. միայն քանի մը  
պարագաներու մէջ չեն գոհացըներ զմեզ գլխագիր  
ձեւերն, այնպէս որ ակամայ կը ստիպուինք նոյն  
ժամանակուան նստրագրերուն օգնութեանը գի-  
մել<sup>2</sup>: Հայ Նշանագրերու ծագման մասին այս ամէն  
կարծիքներու մէջ մեծ գեր կը խազայ ի հարկէ հայ  
աղփարետներու այժմեան կարգը . բայց հայ  
Նշանագրերու յոյն աղփարետներու հետ ունեցած  
համաձայնութիւնը՝ մեր ձեռքն եղած տեղեկու-  
թիւններուն համաձայն՝ Մաշտոցէն մուծուած նու-  
րութիւն մըն է, ուստի այս ըսուածը չե կրնար ար-  
ժէք ունենալ նաեւ իրը օրինակ առած Գանիէլ ա-  
սորի եպիսկոպոսին աղփարետին համար: Քանի մը  
Նշանագրերու համար բնականաբար կրնայ յամենայն  
գէպս նկատի առնուիլ յունական ծագում մը, ի  
բայց առնլով ստուգապէս զուտ յունականները  
որոնք յետոյ պիտի լուսաբանուին: Իսկ յունական  
աղփարետներէ պարզ փոխառութեան մը ենթա-  
դրութիւնը այնու արգէն կը տապալի, որ Ղ = Ա  
եւ Ո = Ր դնելու հարկը կը զգայ. ըստ  
որում առաջին ակնարկով իսկ արգէն պայծառ կը  
տեսնուի, թէ Ղ Նշանագրիրը, ինչպէս քիչ մը յա-

<sup>1</sup> ZDMG. 30 (1876), էջ 74—80, 62 ֆ.

<sup>2</sup> Այսպէս նաեւ Գը. Միւլէր, WZKM. IV, 288.

ուաջ նկատեցի՞ք, և մէկ եղանակաւորումը կամ  
աւելի ճիշտ բացատրելով՝ անոր մէկ կրկնումն է  
(= ՌԼ), ինչպէս Ան Տի կրկնումը։ Բաց աստի  
կարելի չէ ըմբռնել օրինակի համար թէ ինչպէս  
կրնան հայերը մզուած ըլլայլ չի համար խպտի  
Վ = f գործածել, մանաւանդ որ էլ ուրիշ բան  
չէ, եթէ ոչ յայտնապէս դարձեալ կրկնուած  
նշանագիր մը, այսինքն կրկնին Ի։

ՖՐ. ՄԻՒԼԼԵՐ ընդհակառակն իսահակ  
Տէլլերի<sup>1</sup> հետ հայ նշանագրերը կ'ուզէ առնուած  
համարիլ “իրանեան - սե մական” աղփարետքէ մը  
եւ հետեւելով Ստեփան Ասողկան (ԺԱ. դարու  
սկիզբը) մէկ խօսքին, թէ նախ Դանիէլ Ասորի կար-  
գած ըլլայ 29 գիր Հայոց լեզուիս, եւ այնու հետեւ  
Մեսրոպ պակսած եօթը նշանագրերը լրացուցած  
ըլլայ, կ'ըսէ. “Որովհետեւ 29 նշագրերէ բաղկացած  
նախամեսրոպեան աղփարետներու հեղինակն Ասորի  
մը կը նշանակուի, պէտք էինք այնպիսի գիր մը մեր  
աչքին առջեւ բերել, ”որ նոյն ժամանակակից Պէտք-  
դի-նահիւն (Պէտք-նահիւն) էրին ներ ին-նա-նիւն  
-նա-նա-ը<sup>2</sup> եւ արամէական աղքիւրէ մը հոսէր<sup>3</sup>։ Իսկ  
Մեսրոպայ (կարդա՛ Մաշմոցի) լրացուցած եօթը  
նշանագրերն՝ անշուշտ յօյն նշանագրերէն առնուած  
եօթը ձայնաւորներն էին։ Ինչպէս ինձի նոյնպէս  
ուրիշներու ալ կարծեմ հաւասարապէս միժին պիտի  
թուի նոտրատիպ նախադասութեան արտայայտած  
տրամաբանութիւնը. գժրախատարար շատ կնճռուտ  
է այս տեղ ինդիրն եւ այնպէս զիւրին չ'երեւար հոս  
ալ անաշխատ դափնիներ քաղելու ջանալ որուն  
շատ վարժ էր ՓՐ. ՄԻՒԼԼԵՐ<sup>4</sup>։

Ցետոյ սակայն<sup>4</sup> մեր յառաջ բերած այս

<sup>1</sup> The Alphabet (1883), II, 268 և յաջ։

<sup>2</sup> Աւելք կը նոտրագրենք։

<sup>3</sup> WZKM. IV, 246.

<sup>4</sup> WZKM. IV, 284 ff.

կարծիքը դարձեալ մէկ կողմ ձգուեցաւ ի շնորհս  
Աւրդանի (ԺԳ. դար) տուած տեղեկութեան, զոր  
արդէն ԱՄՆԳԼՈՒԾ (Collection des historiens  
Arméniens II, 6 f.), ԷՄԻՆ եւ ՀԻՒՅՑՄԱՆ  
յիշատակած էին: Աւրդանի ըսածին նայելով՝  
Մեւրոս՝ Դանիէլ Ասորուոյն քով 22 նշանագիր  
գտած եւ անոնց վրայ իւր կողմանէ 14 նշանագիր  
ալ տւելցուցած է: Որովհետեւ այս 22 նշանագրե-  
րուն թիւր ասորի աղփարեաքի նշանագրերուն  
զարմանալի կերպով (!) կը համապատասխանէ,,  
այսու արդէն ՖԲ. ՄԻՒԼԼԻՌի համար նախամեռ  
բոպեան նշանագրերու ուստի աղքիւրն ապացու-  
ցուած է:;

Յետոյ յաջորդ էջին մէջ շատ տւելի անորոշ  
կերպով կ'ըսէ. Որչափ որ ալ Դանիէլեան նշանա-  
գրերուն հիմն էր ասորական գիրը, սակայն այսու  
հանդերձ կ'երեւայ թէ կամ անոր կարեւոր մէկ  
եղանակաւորումն էին անոնք կամ բոլորովին տար-  
բեր՝ նոյն ատեն գործածական ասորի նշանագրերուն  
ազգակից աղփարեաք մը իրենց աղքիւր ունեցած  
էին, ապա թէ ոչ՝ անբաւական պիտի չհամարու-  
էին եւ պէտք պիտի ըլլար գոհանալ առօրեայ  
կենաց, այսինքն յոյն, ասորի կամ պարսիկ (պահլաւ)՝  
նշանագրերով, որոնք դանիէլեան գրերէն աւելի  
ճռիս չեին:

Թէ ինչպէս ՄԻՒԼԼԻՌ կը չանայ Աւրդանն  
ու Ասողիկ իրարու հետ ներդաշնակութեան ըերել,  
զայս կարելի է ընթեռնուլ Միւլլէրի քով: Իսկ  
Ստեփանոս Ասողկան եւ Աւրդանայ, նոյնպէս եւ  
ուրիշ քանի մը մատենագիրներու (Յովհաննէս  
Կաթողիկոսի, Սամաւէլ Անեցւոյ եւ Ափրակոս գան-  
ձակեցւոյ) տուած տեղեկութիւնները կրնար  
Միւլլէր գտնել Ասնգլուայի քով (Collection  
II, 6 f.): Թէ ո՞ր ասորի աղփարեաքը հայ գրին  
հիմք կազմած է, կ'ըսէ, կարելի չէ հաստատելոց,  
ի վերջոյ սակայն կը կարծէ թէ ըլլայ յետ-քրիս-

տոնեական առաջին դարերու պալմիւրական գիրը  
կամ թերեւս աւելի հնագոյն նշանագրական աղ-  
բիւր մը<sup>1</sup>:

~~136974~~  
~~2830~~

Թէ որչափ անյարիր է ժ. եւ ժԳ. դարերու  
մատենագրերուն տեսութիւններէն հայ արիա-  
բետքի ծագումն ապացուցանել ջանալ, հարկ  
չեմ տեսներ զայն մեկանբանել պատմագէտ-  
ներու: Այս տեսութիւններու մէջ տիրող հակա-  
սութիւնները բաւականէն աւելի կը ցուցընեն ար-  
դէն, թէ հաստատուն աւանդութիւն մը գոյութիւն  
շունէր եւ թէ հետագաները ջանացին՝ ամէն մէկը  
իւր կրցածին շափ՝ մեկնութիւն մը տալ խնդրոյն:  
Աւստի ամէնէն պարզ կ'ըլլար՝ նշանագրերուն օր-  
պիսութեանց անմիջնորդաբար համեմատութեամբ  
հաստատել անոնց ծագումը: Սակայն հայ հին  
նշանագրերը թէեւ գլխագիր այնպիսի հան-  
գամանք մը ունին որ հոս երեւակայութեան  
առջեւ շատ ընդարձակ ասպարեզ կը բացուի,  
եթէ ուրիշ միջոցներ առաջնորդ շառնուին:  
այս պատճառաւ մեր խնդրոյն համար շատ կա-  
րեւոր է նախ եւ յառաջ մաշմանցեան գիւտի  
մասին եղած հին տեղեկութիւնները լսել եւ հե-  
տազոտել թէ արդեօք անոնք կարեւոր ուղղու-  
թիւն մը մատնանիշ շենքն ըներ:

Մեզի համար ամէնէն հաստատուն ազբիւրն  
է Պ.Հ. Փ. Ռ. Շ. (գրեթէ Ե. Գ. արու վերջերը), շատ  
պատկանելի պատմագիր մը, որ իւր երկը կը սկսի  
իւր նախորդներուն նկարագրականովը: Փարպե-  
ցին իրբեւ աղբիւր ընթերցողին առջեւ կը դնէ  
յայտնապէս Կորեան՝ Մաշմացի վարքը. “եւ զայս  
թէ կամիցի ոք գիտել հաւաստեաւ՝ ի պատմու-  
թենէ գրոց առնցանկալի Կորեան, աշակերտի նորին  
երանելոյն Մաշմացի, կարդացեալ տեղեկացի  
զվարս կենաց նորա եւ զիւր հայերէն նշանագրացն,

<sup>1</sup> ԱՆԴ. IV, 288.



թէ երբ (գտան) կամ ուր եւ կամ յոյր ուրուք  
ձեռն. գտանէ (թէ) թագաւորին Հայոց Առամ-  
շապհոյ ջերմեռանդն խնդրելով (հնարեցան  
նշանագիրըն): Զոր (զպատմութիւն) կարգեաց  
գրելով ճշմարտապէս յառաջադրեալ այրն հո-  
գեւոր Կորիւն, ուստի եւ մեր բազում անգամ  
կարգայով տեղեկացեալ Հաւաստեաւ:<sup>1:</sup>

Տեսնենք այժմ թէ ինչ կը հաղորդէ Կորիւն  
իւր վարդապետին անձնաւորութեան ու գործքին  
նկատմամբ<sup>2</sup>. Եթեայնաձիգ յառաջաբանէ մը և աքը  
այսպէս կը սկսի Կորիւն իւր պատմութիւնը.

“Առն, զորի ի նախակարգ բանիս նշանակեմք, վասն որոյ եւ փոյթ արարեալ մեր պատմելոյ, եր Մաշիմոց անուն, ի տարաւնական գաւառէն, ի Հացեկաց գեղջէ, որդի առն երանելոյ Վարդան կոչեցելոյ: Իմանկութեան տիսն վարժեալ նելլին- չո՞ն դպրութեամբն, եկեալ հասեալ ի գաւառն

2 Կր գործածեմ վ Ենետից 1894ի, 80 հրատա-  
րակութիւնը՝ Միջեւ հիմնայ քննական բնագիր չէ ունե-  
ցած կորիւն։ Հմտունները սակայն պէտք են զիտուալ,  
թէ հայ դաստիարակութեան համար ուղարկուած այս գիտական  
ուսուցիչները ունեն ուղարկուած այս կուռսուն մէջ առաջին  
առաջին տեղին ունի։ Ասուածարաններն ու պատմա-  
գէտնները, որոնք տեղեակ չեն հայ թէզուի. B. WELTE ի  
գերմ. թարգմանութիւնը (Gorion's Lebensbeschreibung  
des heil. Mesrop; Anzeige der 25 jährig. Regierung  
des Königs Wilhelm, Tübingen 1841, 4<sup>o</sup>) կրնան գոր-  
ծածել. որ միայն թէ մանրամանութեանց մէջ շատ ան-  
ձիշջ է։ Այս թարգմանութիւնը կը թուի թէ անծանօթ  
մացած է նոյն իսկ A. v. GUTSCHMID ի. որ (Kleine  
Schriften III, 371 ff.) անձին վնասով կը վստահի Լա-  
զարայի։ Վերջինս իւր Collection des historiens Ar-  
մենիսի (II, p. 9—16) մէջ կորիւնը յետնա-  
գոյն միջնադարեան խմբագրութիւնը թարգմանած է,  
որ գործած է ուստ Մովսէս Խորենացւոյ Եպիփանու-  
Սամուացի աշակերտին։ Հռովիանոսի և գրող թաթի  
մասին պատմած մէտքը խոր. կ. ց. ու. ԴՊ.:

Արշակունեաց թագաւորաց Հայոց մեծաց . կացեալ  
յարքունական դիւանին , լինել սպասաւոր ար-  
քայատուր հրամանին առ հաղարապետութեամբ՝  
աշխարհիս Հայոց՝ Առականայ ուրումն : Տեղեկա-  
ցեալ եւ հմուտ եղեալ աշխարհական կարգաց ,  
շահելու ելքու լինուածին ուստի իրաց շ--  
րուինացն , եւ անդէն ուշ եղեալ փութով ընթեր-  
ցուածոց աստուածեղեն գրոց , որով առժամայն  
լուսաւորեալ եւ թեւամուխմիջամուխ յաստուածա-  
տուր հրամանացն հանգամանս (լեալ) , եւ ամենայն  
պատրաստութեամբ զանձն զարդարեալ , հարկանէր  
դիշխանացն սպասաւորութիւնս :

Եւ յետ այնորիկ ըստ աւետարաննական շա-  
փուցն՝ ի ծառայութիւն Աստուծոյ մարդասիրին  
դարձեալ, մերկանայր այնուհետեւ զիշխանակիր  
ցանկութիւնսն, եւ առեալ զիսաչն պարծանաց,  
ելանէր զինի ամենակեցոյց խաչելոյն՝ :

Այս ամենը կը կրկնէ Փարպեցի՝ քանի մը  
համառօտութիւններով եւ մէկ յաւելուածով՝ “ի  
ժամանակս սորա (Վաշազապհոյ) թագաւորու-  
թեանն տոււաւ չնորհ հոգողութեան յամենախնա-  
մէն Աստուծոյ առն միում ճշմարտի՛ Մաշելոց  
անուն կոչեցելոյ, որ էր ի գաւառէն Տարունոյ, ի  
Հացեկաց գեղջէ, որդի առն օրում անուն էր Վար-  
դան, ի տիս մանկութեան իւրոյ ուսեալ դպրու-  
թիւն զոյն, զնուրբել է դուռն Հյույս ու ուրիշն  
Խորովոյ<sup>2</sup>, կարգեալ յերամ մատենագիր արքունի  
դպրացի: Առաջ վուրբել է յոյն քրոջ հնորդէն յոյնէւ-  
շքործ նուրբերոցն Հյույս ու ուրիշն էր ուրիշն, զնուրիցն  
և շնորհուրդուցն: Եւ սպասաւորեալ անդ ամս  
կարգաւորութեան՝ երթալ ի վանս բազմութեան

1 *Geograph., t. 9* 13-14:

2 Ղազարայ յաւելուածքը Հոս գրուած թուականը Փարպեցւոյ անձնահան կարկատանքն է եւ սիալ Հայաստան նոյն ժամանակ չ-  
կանուած:

եղբարց, եւ ընկալեալ զկերպարանս վանականութեան՝ լինէր ընտիր յամենայնի եւ երեւելին<sup>1:</sup>

Ասոր վրայ կը սկսի Կորիւն ստորագրել Մաշթոցի վանական կեանքը: Առաքինութեան մէջ բաւականաչափ մարզուելէն ետքը, կը նուիրէ ինքզինքը Մաշթոց քարոզութեան, եւ իւր առաջին քայլերը կ'ուղղէ դէպի Գողթն գաւառը, ուր հեթանոսութիւնը տակաւին հաստատուն արմատներ ունէր: Բայց “երանելոյն վաղվաղակի զաւետարանական արուեստն ի մէջ առեալ, ձեռն արկանէր զգաւառովին հանդերձ միամիտ սատարութեամբ իշխանին (Գողթան), գերեալ զամենեսեան ի հայրենեաց աւանդելոց, եւ ի սատանայական դիւապաշտ սպասաւորութենէն՝ ի հնազանդութիւն Քրիստոսի մատուցանէր:

Եւ յորժամ ինոսազբանն կենաց սերմանեալ, յայտնի իսկ ընակչաց գաւառին՝ նշանք մեծամեծք երեւէին, կերպակերպ նմանութեամբ գիւացն փախստական լինելով, անկանէին ի կողմանս Մարաց<sup>2:</sup> “Նոյնպէս առաւել հոգ ի մտի արկանէր նույնագույն սփոփելով, եւ առաւել յաղաւթօ մշտնչենամուռնչս, եւ բաղկատարած պաղատանս առ Աստուած, եւ արտասուս անդադարս. զմտաւ ածելով զառաքելականն, եւ ասէր հոգալով “Տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւք սրտի իմց, վասն եղբարց իմոց եւ աղդականաց” (Հռովմ. Թ. 2, 3):

Եւ այնպէս տրտմական հոգովք պաշարեալ եւ թակարդապատեալ եւ անկեալ ի ծուփս խորհրդոց, եթէ որպիսի արդեւք ելո իրացն գտանիցէ: Եւ իբրեւ աւուրս բաղումն անդէն ի նմին դեգերէր, յարուցեալ այնուհետեւ հասանէր առ

<sup>1</sup> Պ. Հ. Փ. Պ. Դ. Տ. գլ. 10. էջ 37-38:

<sup>2</sup> Կախիջեւան՝ Խորամ եւ Խոշակունիք աւաններու հետո:

ոռւրբ կաթուղիկոսն Հայոց մեծաց, որոյ անունն ճանաչէր Սահակ, զոր պատրաստական գտանէր նմին փութոյ հաւանեալ: Եւ միանգամայն յաւթարութեամբ գումարեալ հանդերձ աղաւթիւք մեծովք առ Աստուած կանխէին, վասն ամենայն ոգոցց քրիստոսարեր փրկութեանն հասանելոյ. եւ զայն առնէին աւուրս բազում: Ապա ելանէր նոցապարգեւական յամենաբարին Աստուածոյ ժողովել զաշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոցն, եւ չիր նշանակութեաց Հայութան ողջն հասութել<sup>1</sup>: բազում հարց փորձի եւ քննութեան զանձինս պարապեցուցեալ, եւ բազում աշխատութեանց համբերեալ, աղդ առնէին ապա եւ զկանխագոյն խնդրելին իւրեանց թագաւորին Հայոց, որոյ անուն կոչէր Առամշապուհ:

Յայնժամ պատմէր նոցա արքայն վասն առն ուրումն ասորւոյ եպիսկոպոսի ազնուականի՝ Դանիէլ անուն կոչեցելոյ, որոյ յանկարծ ուրեմն նշանագիրս աղփարեաց Հայերէն լեզուի (տեսալ)<sup>2</sup>: Եւ իրեւ պատմեցաւ նոցա յարքայէ վասն (Հայերէն) գրելոյն ի Դանիէլէ, յաւթարեցին զարքայ՝ փոյթ առնել վասն պիտոյիցն այնոցիկ: Եւ նա առաքէր զօմն Վահրիճ անուն հրովարտակաւք առ այր մի երէց, որոյ անուն Հարել կոչէին, որ էր մերձաւոր Դանիէլի ասորւոյ եպիսկոպոսի:

Իսկ Հարելին զայն լուեալ, փութանակի հասանէր առ Դանիէլն, եւ նախ ինքն տեղեկանայր ի Դանիէլէ նշանագրոյն, եւ ապա առեալ ի նմանէ առաքէր (զնշանագիրն) առ արքայն յերկիրն Հայոց. ի հինգերորդի ամի թագաւորութեան նորա ի նա հասուցանէր: Իսկ արքային հանդերձ միաբան որբովն Սահակաւ եւ Մաշթոցիւ՝ ընկալեալ զնշա-

<sup>1</sup> Տես էջ 22:

<sup>2</sup> “Որոյ յանկարծ ուրեմն նշանագիրս աղփարեաց Հայերէն լեզուին. բայց կը պակսի. թերեւս աւելցընելու է ուստի ան վարը”

նագիրսն ի Հարելէն, ուրեմն ինէն։ Ապա առեալ  
երանելի հոգաբարձուացն զյանկարծագիւտն, խըն-  
դրէին հայցէին եւս յարքայէն մանկունս մատաղս,  
որով զնշանագիրսն (ի կիր) մարթեսցեն (արկանել)<sup>1</sup>:  
Եւ յորժամ բազումք ի նոցանէ տեղեկանային-  
ապա հրաման տայր ամենայն ուրեք նովին (նշանա-  
գրով) կրթել։ որով եւ յաստիճան իսկ վարդա-  
պետութեան գեղեցիկ երանելին հասանէր։ եւ  
իբրեւ ամս երկու կարգեալ զվարդապետութիւն-  
իւր, եւ նովին նշանագրովք տանէր,<sup>2</sup>:

Կորեան այս տեղեկութեան հետ Փարագեցւոյ  
պատմածները համեմատութեան դնելէ յառաջ՝  
պէտք եմ քանի մը խօսքով կէտի մը մէջ ար-  
դարացընել իմ թարգմանութիւնս։ Եւ Քէրս Նշան-  
չը, Հայունուն Դուռին Հասանէլ նախագասութիւնը  
(Էջ 16, 23—24, Վենետ. 1894) կարելի չէ թարգ-  
մանել, որ յայտնապէս Խորհուրդն բարին բա-  
ցայայտիչն ըլլալ կը թուի։ պէտք է կամ Եր է  
փոխելով թարգմանել zu einer Buchstaben-  
schrift des Volkes Armeniens zu gelangen  
(Է գիրս նշանագրոյ հայաստան ազգին հասանել)։  
կամ լաւագոյնս Հասանէլը կարգալ Հասանէլ եւ  
ջնջել եր։ Բայց աստի Կորեան 1883ի տպագրու-  
թիւնը սխալ կիտագրութիւն մը ունէր, այսինքն  
բայց Հասանէլը նախընթաց նախագասութեան  
կու տար, որ սակայն 1894ի հրատարակութեան  
մէջ ուղղագրուած է։

Փարագեցի Կորեան խօսքերն բազմապատիկ  
կերպով կը լուսաբանէ եւ մեզի կը ներկայացընէ  
այն դժուարութիւնները, որոնց դէմ պէտք էին  
մաքառիլ հայ հոգեւորականները։ կը պատմէ.

“Եւ այսպէս բազմաժանակեայ մտածու-  
թիւնն երանելոյ առն Մաշտոցի ընկալեալ յամե-

<sup>1</sup> Բայր կը պակսի։

<sup>2</sup> Կորեան, Էջ 15—17։

նախնամ մարդասիրէն Աստուծոյ՝ զաւրացոյց զնա  
հոգւով ողօրմութեան իւրոյ։ Քանզի հոգացեալ  
յարաժամ տրտմէր երանելի այրն Մաշտոց, ուն-  
նելով զի՞ն ջնն եւ շահաւելողն ծովի մականց  
Հայութուն ոչինքնէն . որ+բուշուր նուշուն+ եւ նեռ-  
քնաց ճանապարհուն+ եւ բուշուր ճանափեայ ուժիւր մարտ  
մշշին շահաւելուն ի որոշ ուրիշ չի ունեալ։  
Քանզի ուշուն եխեցեաց եւ իրադացման+ բուշուրի  
ուշուր վորէին է վանաբայ եւ յեխեցից հայութուն  
ժաշուր ուշուր յորմէ ոչինքնէն էին իրազ լուլ եւ մարտել  
ժաշուր ուշուր յորմէ մի՞ն ոչինքնէն, եւ լունէր ուշ-  
ունեցն ոչինքնէն նիւն եւ ժաշուր ուշուր ունեցն նիւն  
յանլունէն լուլուն ։

Զայս ի բազում ժամանակս զմտաւ ածեալ  
երանելի առնն Մաշտոցի, եւ փղձկացեալ յանձն  
իւր, մանաւութ նկ քան նշնափէր+ նոյերէն լըշուու,  
որով մարտ եւ ինտեւ յանէն, եւ ու հարցունուր բու-  
շուր, շնել ունէն որոնց եւ ինանց ու հանրէն  
յանուն եխեցին բուշունէն։ Զաւրացեալ ի սուրբ  
Հոգւոյն յորդորմամբ եւ եկեալ առ սուրբ կաթո-  
ղիկոսն Հայոց Սահակ՝ զեկուցանէր նմա զիւրոյ  
բազմաժամանակեայ մտածութեան զինդիրն, եւ  
ընկալեալ ի նմանէ քաջալերութեան աւետիս, թէ  
“Զարցեւլ ոյնտ ի-ց, ունուլ ընդ ուշ եւ ոյլ որ-  
ունական ի ունակայից՝ ուր եւ ունակայիրէմ։ Եւ ուր  
ունակայից ի ունակել զնեսէնայուն՝ բերեւլ ու ի-  
ուղիւր շոյն . ունոյն յոյժ ունուն է իւր էր ուր ուր ուր  
ունակայից։ Բայց նախ արժան է մեզ զդացուցանել  
թագաւորին զպէտո այսպիսի մեծ եւ կարեւոր  
խնդրոյ. վասն որոյ եւ քան զաւուրս ինչ յառաջ  
ու բազում, առեալ բանք յեկեղեցւով յաղագո  
կարաւտութեան այդպիսի պիտոյից՝ ասացեալ է  
ուրումն ցարքայ, թէ տեսի նշանագիրս հայերէն  
առ ումնմն եպիսկոպոսի ի գեւզ միում<sup>1</sup> եւ թա-

<sup>1</sup> Պազար այսպէս կը նշանակէ Կորեան Խօսքերը .

գաւորն յիշելը<sup>1</sup> դասացեալսն, քանզի եւ ինձ նապատմեաց<sup>2</sup>:

Եւ մտեալ սրբոյ կաթողիկոսին Հայոց Սահակայ հանդերձ երանելեաւն Մաշտոցիւ առ թագաւորն Վռամշապուհ եւ իմացուցեալ նմա զպէտաիրացն՝ յիշեաց եւ ինքն թագաւորն զիւաւսեցեալն վանականին վասն նորին իրացն ընդ նմա, զոր եւ նորա պատմեալ ուրախացոյց: Եւ նոցա լուեալ զայս ի թագաւորէն՝ փութացուցանէին զնա ասելով, թէ “Ճեպեա՛ յաղագս մեծ եւ աւգտաբեր աշխարհիս Հայոց գիւտիս այսորիիկ՝ ի ժամանակս ++, որ շատ աւելի առ յապայսն բերէ քեզ շահ, յիշատակ անմռուց եւ աւգուտ երկնաւոր վայելից, քան զիշխանութիւն թագաւորութեանդ քո, եւ կամ որպէս յառաջ քան զքեզ նախնիքն քո էին յազգէն Արշակունեաց<sup>3</sup>: Եւ թագաւորին լուեալ զայս եւ խնդալից եղեալ՝ ետ վառս Աստուծոյ, որ ի ժամանակս թագաւորութեան նոր զայսպիսի հոգեւոր կենաց վափաք ժառանգեաց<sup>4</sup> յաշխարհիս Հայոց:

Վաղվազակի ստիպով առաքեալ գեսպան զԱշհրիճ ոմն անուն կոչեցեալ ի ծնողաց իւրոց հանդերձ հրովարտակաւ առ այր մի երեց Հարել անուն, որոյ ասացեալ էր յառաջագոյն ցարքայ, որ եւ մերձաւոր էր առն բարեպաշտի Դանիէլի եպիսկոպոսի, առ որում նշանագիրքն հայերէն կոյին: Եւ երանելոյն Հաբելի ընկալեալ զհրովարտակին ի Աշհրիճէ եւ լուեալ զիրսն՝ փութանակի հասանէր առ սքանչելի եպիսկոպոսն Դանիէլ: Եւ նախ անդէն ի նմին Դանիէլէ ինքն աեղեկանայր զկարգ նշանագրացն, եւ առեալ ի նմանէ: առ թագաւորն եւ առ ուրբ հայրապետն Հայոց Սահակ

Էջ 175—176. “որոյ յանկարծ ուրումն (տեսեալ) նշանագիրս աղփարետաց հայերէն լեզուին”:

<sup>1</sup> Langlois II, 265, ապառնի կը թարգմանէ:

<sup>2</sup> Կը սպասուէր “Ա-բեցց,”:

եւ առ երանելին Մաշտոց հասուցաներ։ Խոկ արքային Հայոց սուրբ կաթողիկոսաւն Սահակաւ եւ երանելեաւն Մաշտոցիւ ընկալեալ զնշանագիրն ի Հարելէ՝ ուրախ լինէին<sup>1</sup>։

Կորեան պատմածին համեմատ ըստ այսմ Հայ լեզուի համար յարմար աղփարեալք մը յօրինելու եւ անոր օգնութեամբ Աւետարանը նաև անուաներու դիւրամատչելի ընելու չ-չ-չ-ը Մաշտոցի եւ Սահակայ հասարակաց արդիւնքն էր։ Սոյն մտածութիւնը սակայն իրենցմէ յառաջ արդէն Դանիէլ ասորի եպիսկոպոսի ձեռքով իրագործուած էր, այս պատճառաւ աստ եւ այժմ Դանիէլի գիւտը պարզապէս փոխ առնլով գոհ եղան։

Ղազար ընդհանրապէս քոյլ առ քայլ կը հետեւի Կորեան, զոր միայն թէ կը խաթարէ երբ անոր բերանը կը զնէ անընբռնելի վրիզակ մը։ Ղազարի ըստածիննայելով՝ Հայերէննշանագիր հնարելու մտածութիւնը կը յղանայ միայն Մաշտոց, եւ երբ նոյնը կը հաղորդէ Սահակ Կաթողիկոսին՝ Սահակ կ'ընդդրկէ զայն անմիջապէս։ Կը տեսնուի սակայն, որ Սահակ գանիէլեան գիւտին ծանօթէր արդէն, բայց այս ծանօթութիւնը առիթ չէր եղած իրեն՝ իրին միջամուխ ըլլալու։ Այս հակառառութիւնը այնշափ աւելի աշքի կը զարնէ, որչափ Ղազար գանիէլեան նշանագրերու կաղմակերպութեան մէջ զլիսաւոր արդիւնքը, ինչպէս պիտի տեսնենք. Սահակայ կը վերագրէ։

Դանիէլի գիւտին փոխառութեամբը միայն թէ Հայ աղփարեալքի յօրինումը գեռ աւարտած չէր ամբողջովին, շատ շուտ մէջտեղ ելան անյարմարութիւններ, որով ստիպուեցաւ Մաշտոց ամէն կողմանէ գոհացուցիչ աղփարեալք մը կազմելու համար վերստին գործքի սկսիլ, եւ այս անդամ Մաշտոցի ճիգերը պատկուեցան լիուլի արդիւնք-

<sup>1</sup> Պ. Ե. 39—43, 18.

Տեղեկութիւններէն մին, զոր Առվ կը նշանակեմ, այսպէս ունի.

U

Խակ իբրեւ ի վերայ  
հասեալ թէ չեն բաւա-  
կան նշանագիրքն՝ ողջ  
ածեւ զսիւղորայս (=  
սուլլաթիչ) եւ զկապս  
հայերէն լեզուոյն, մա-  
նաւանդ զի եւ նշանէրն  
իւ յայլը դդունեանց  
նողուց եւ յըրուցեւ  
բէդէց, ||

3

Յետ այնորիկ դարձեալ կրկին անգամ ի նոյն հօգս դառնային, եւ նմին ելս խնդրէին ժամանակս ինչ: Աւսն որոյ առեալ Երանելոյն Մաշթոցի գաս մի մանկուոյ Հրամանաւ արքայի, եւ միաբանութեամբ սրբոյն Սահակայ, եւ հրաժարեալք ի միմանց համբուրի սրբութեանն՝ խաղայր գնայր ի հինգերորդ ամիւ Վռամշապհոյ արքային Հայոց, եւ երթեալ

<sup>1</sup> Այս թուականին, որ կը հաստատուի նաև այնու թէ Մաշխոց Առաջապուհ թագաւորին վեցերորդ տարին Ասորիքն (Միջազնաքէն) Դոր Քաղաք վերադարձած ըլլայ (էջ 20), հակսական է Նախկին տեղեկութիւնը, էջ 22, որուն համաձայն Մաշխոց գրեթէ երկու տարի ուսուցիչ կ'ըլլայ եւ կը գոհանայ դանիէլեան նշանագրերով։ Այս պատճառաւ վերջին հատածիս մէջ անպատճառ գրիպակ մը գոյութիւն պիտի

Հասանելը ի կողմանա  
Արամի՝ ի քաղաքս եր-  
կուց Ասոր(ւ)ոց (Միջա-  
գետաց) որոց առաջինն-  
իդեսիս (Եղեսա) կո-  
չի, եւ երկրորդն Ումիդ  
անուն: Ընդդէմ լինելը  
սուրբ եպիսկոպոսացն.  
որոց առաջնոյն Բարի-  
լասու անուն եւ երկրորդին  
Ակակիոս, Հանդերձ կղե-  
րականաւըն եւ իշխա-  
նաւքն քաղաքին պատա-  
հեալ, եւ բազում մեծա-  
բանսցուցեալ հասելոցն,  
ընդունեին (զնոսա) հո-  
գաբարձութեամբ, ըստ  
Քրիստոսի անուանելոցն  
կարգի:

Իսկ աշակերտասէրն  
վարդապետին՝ զտա-  
բեալսն ընդ իւր յերկուս  
բաժանեալ, զոմանս յա-  
սորի գպրութիւնն կար-  
գէր եւ զոմանս (ի) յու-  
նական գպրութիւնն :

անտի ի սամուսատական քաղաքն գումարեր եւ նորա իւրովք հաւասարաւը զոտվորականն առաջի եղեալ զադաւթս եւ զաքնութիւնս եւ զպազատանս արտասուալից(ս), զիստամբերութիւնս, զհոդս զաշխարհահեծս, յիշելով զասացեալսն մարդարեին, եթէ, յորժամ հեծեծեսցես, յայնժամ կեցցես<sup>1</sup> :

Եւ այնպէս բազում աշխատութեանց համբերեալ վասն իւրոյ ազդին բարեաց ինչ աւճան գտանելցյ<sup>2</sup>: Որում պարզեւէր իսկ վիճակ յամենաշնորհողէն Աստուծոյ. հայրական շափուն<sup>3</sup> ծնեալ ծնունդս նորոգեւ սքանչելի սուրբ աջովին<sup>4</sup> իւրով (Մաշթոցի), նշանագիր հայերէն լեզուին:

Եւ ապա հրաժարեալ յեպիսկոպոսացն սրբոց, հանդերձաւգնաւկանաւք իւրովք իջանէր ի քաղաքն սամուսացւոց, յորում մեծապատիւ իսկ յեպիսկոպոսէն եւ յեկեղեցւոյն մեծարեալ լինէր: Եւ անդէն ի նմին քաղաքի գրիշոմն հելենական դպրութեան Հռովհանոս անուն գտեալ, որով զամենայն ընտրութիւնս նշանագրոյն՝ զնրբագոյնսն զկարձն եւ զերկայնն, զառանձինն եւ զկրկնաւորն, միանդամայն յաւրինեալ եւ յանկուցեալ<sup>5</sup>, ի թարգմանութիւն գառնային հանդերձ արամբ երկուք, աշակերտաւքն իւրովք. որոյ առաջնոյն Յովհանն անուն կոչէին, յեկեղեց գաւառէն,

<sup>1</sup> Եշակ Լ, 15:

<sup>2</sup> Այսինքն՝ իւր ամբողջ ժողովուրդը փրկութեան մասնակից լնելու:

<sup>3</sup> Կը թարգմանուի in der Weise eines Vaters (Հօր մը պէս):

<sup>4</sup> Զայս սխալ հասկնալով Առւտ-Մովսէս՝ կրկերագրէ Աստուծոյ:

<sup>5</sup> Durch welchen er sämtliche feinste Unterschiede der Schriftzeichen, den kurzen und langen, die eigentlichen und doppelten, allzumal anordnete und einreichte.

Եւ անդ վաղվաղակի եւ երկրորդին Յովսէփ  
նշանակեալ անուանեալ անուն՝ ի պաղանական  
եւ կարգեալ, յաւրինէր տանէն:  
սիզոբայիւք եւ կապաւք<sup>1</sup>:

Եւ եգեալ սկիզբն  
նախ յԱռակացն Սո-  
զոմոնի, որ իսկզբանն  
իսկ ծանաւթսիմաստու-  
թեանն ընծայեցուցանէ  
լինել, ասելով եթէ  
“Ճանաչել զիմաստու-  
թին եւ զխրատ, իմա-  
նալ զբանս հանձարոյ<sup>2</sup>”:  
Որ եւ գրեցաւ ձեռամբն  
այնորիկ գրչի. հանդերձ  
ուսուցանելով մանկունս  
գրիշնմին դպրութեան<sup>3</sup>:

Պատմութեանս հեղինակին համար ըստ այսմ  
Մաշեմոցի մատորական ծնունդն էին հայ նշանա-  
գրերը, որոնք կը նկատուին աստուածային լուսա-  
ւորութեան եզական մէկ շնորհը. ասով գիւտին  
մերձաւոր պարագաներու մասին յարուցանելի հե-  
տաքրքիր հարցերն ի յառաջագունէ կը դատա-  
պարտուին լուսութեան. ընդհակառակն կարեւորու-  
թենէն զուրիկ չէ գանիէլեան նշանագրերու որպի-  
սութեանց նկատմամբ մեր այստեղէն քաղած  
հանած քիչն ալ, որուն համեմատ մասնաւորապէս  
խափանարարն այն հանգամանքն էր, որ Դանիէլի  
գրերն ալ ուրիշ եւ նոյն իսկ ՀԱ-Շ-Շ գրերու տե-  
սակիներէն փօխ առած էին նշանագրեր, որոնք բնա-  
կանապէս հիմ կազմող աղփարետքի ուղղութեան  
հետ չէին համաձայնիր. այս վերջին աղփարետքի

<sup>1</sup> Ա-Շ-Ն, Էջ 18, 1-5, 24-19, 7:

<sup>2</sup> Ա-Շ-Ն, Էջ 2:

<sup>3</sup> Ա-Շ-Ն, Էջ 18, 4-24, 19, 8-20, 2:

մասին դժբախտաբար բոլորովին մթութեան մէջ պիտի մնանք :

Երկրորդ տեղեկութիւնը աւելի թանձրացեալ նկարագիր ունի, թէեւ հոս ալ շատ անդամանորոշ է բացատրութեան եղանակը :

(Տես, Էջ 26—29 Երկրորդ սիւնակ) :

Այս խնդիրը, որ այժմ հայ եկեղեցւոյ կրկին ջահերը կը զբաղընէր եւ որուն վրայ մասնակի տեղեկութիւն չի տար մեղի բնագիրը, կրնանք եզրակացընել սա խօսքերէն թէ Մաշթոց իւր երկու աշակերտներովը ի թարգմանութիւն դարձաւ եւ այն, ինչպէս ցոյց կու տայ կապակցութիւնը, ի թարգմանութիւն Ա. Գրոց : Մաշթոցի թարգմանչական այսպիսի գործունէութեան մը մասին թէ եւ յայտնապէս խօսուած չէ նախընթաց մասերուն մէջ, այսու հանդերձ բնական է որ նոր գրերու գործածութեան համար անհրաժեշտ պէտք էին բնագիրներ, որոնք, ինչպէս իրին բնութիւնը կը պահանջէր, եկեղեցական աղօթքներն եւ ընթերցուածները կրնային ըլլալ, եւ որոնք պէտք էին նախ ասորէրէնէ թարգմանուիլ : Կման բնագիրներ թարգմանելու կը ստիպէր գործնական պէտքը . քիչ ետքը Ա. Գրոց ամբողջական թարգմանութեան պակասը շափազանց զգալի եղաւ . իսկ այսպիսի գործքի մը ու ոք ինքզինքը ատակ կը զգար Հայաստանի մէջ : Վարելի էր յուսալ թէ այս գործոյն համար օգնութիւն կը գտնուի Միջագետք, եւ ի սկզբանէ անտի դիտուած էր թէ ասորէրէնէ եւ թէ յունարէնէ թարգմանութիւններ կատարել : Այս պատճառաւ երկու դասի բաժնեց Մաշթոց իւր աշակերտները, որոնցմէ մին ասորէրէնի, միւսը յունարէնի պիտի պատրաստուէր :

Մաշթոցի Միջագետք ուղեւորութեան մեծ ու գլխաւոր նպատակին քով — տարակոյս չկայ որ այս միջոցին, որչափ ալ յայտնապէս յիշուած չէ, մեծ մտագրութիւն ուղղուած էր Ա. Գրոց ասո-

Քերէն ձեռագիրներ եւ մեկնաբանական օժան-  
դակ-միջոցներ ձեռք բերելու, եւ այս գործին  
մէջ եպիսկոպոսներու ձեռնտուութիւնը մեծ  
արժէք ունէր — Սամոսատայի մէջ հելէն  
գեղագրի մը օժանդակութեամբ ի գլուխ եղած  
հայ աղիքաբետքի նրբագոյն բարեձեւութիւնը՝  
ստորակարգ նշանութիւն ունեցող պատահար մը  
միայն կը մնայ:

Տեղեկութեանս իմաստը թոյլ կու տայ մեզի  
այժմ իսկ ստուգել գօնէ այն փոփոխութիւններէ  
մին, զոր Մաշխոց հետք բերած ափաբետներուն  
վրայ ըքաւ. ——ունին եւ իրնուր նշանագրերով  
նախ պետք ենք հասկնալ կրկին և եւ ր ները ինչպէս  
նաեւ — եւ Հ, որոնցմէ — եւ Հ միայն սկզբնա-  
տառ կը կազմեն: Թէ և եւ Շ պի եւ — ի համեմա-  
տութեամբ “բուն” ձայն կամ նշանագիր նկա-  
տուած են, կ'ապացուցուի նաեւ այնու, որ օսար  
բառերու եւ անուանց սկզբնատառ և եւ ր գրերուն  
տառադարձութեան մէջ երկու ձեւերն ալ հաւա-  
սար գործածական են. Նաեւ ազգաբետքի մէջ յոյն  
և եւ ը տառերուն տեղը կը գրաւեն: Կորչ եւ Երայն  
նշանագրերով ընդհակառակն պիտի իմանանք ան-  
շուշտ ձայնաւոր նշանագրերը:

Նշանագրերը հիմ բունելով՝ աղփարետքի  
ծագումը ցուցընել փորձելէս յառաջ պէտք կը  
զգամ ընթերցողին առջեւը դնելինչ որ Փարպեցի  
դանիէլեան գիւտին կատարելագործման մասին կը  
պատմէ:

Եւ այսպէս դիպեալ դիւտի նշանագրացն՝  
ձեռն ի գործ արկանէր երանելին Մաշտոց, յերիւ-  
րելով զնա սուրբ Հայրապետին Հայոց Սահակայ,  
դիւրահնար ճանապարհ՝ ցուցանելով կարգադրու-  
թեան զրենոյս եւ հեգենային ուղղաձայնութեան-  
ուղղութեան մասին առաջ բարեկարգ է մատուցութեան

շեն է առնանայիցն Հոյոց, որ են սպաս մի է առաջ, որդեւ եւ անելին Մաշտոց, Գեղարքունիքը է յանձրէն հերթեային առ որում առաջնոյն անուն էր Յօհանն ի գաւառէն Եկեղեց, եւ Երկրորդին Յովուէփի ի Պատանական տանէն եւ երրորդին Տէր՝ ի Խորձենոյ, եւ չորրորդին Մուշէ ի Տարաւնոյ: Որոց աւգնելով զօրէր Երանելին Մաշտոց, Հանդիպեցուցանէր զհայերէն աթութայսն ըստ կարգման սիլովբայիցն Յունաց, ստէպ հարցմամբ եւ ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Սահակայ զաթութայիցն գաղափար, ըստ Հայութիւնան յանձն: Աւան զի ոչ լինէին բաւական ի վճարել անսխալ ուղղակի, առանց առաջնորդելոյ նոցա սրբոյ Հայրապետին Սահակայ որ յոյժ առլցեալ անցուցանէր վարժիւր զբազում գիտնովքն Յունաց, եղեալ կատարելապէս հմուտ երգողական տառիցն եւ հռետորական յօրդասաց յայտաբանութեան, եւս առաւել տեղեկացեալ փիլիսոփայական արուեստիցն ցուցանիւր:

Կարգեալ այնուհետեւ, Փրկչին առաջնորդութեամբ, զգիր գրենոյն հայերէնի եւ հելլենացին ուղղեալ յաւրինուածո՛ ցանկային կարգել դպրոցս եւ ուսուցանել բազմութիւն մանկուոյ. Քանզի ամենայն անձն յորդորեալ փափագէր յուսումն հայերէն գիտութեան, որպէս ի խաւարէն, յասորի տանջանացն, զերծեալք ի լոյս՝ խնդային: Բայց տարակուսեալք կասէին յանչքութենէ Գրոց սրբոց. Քանզի ոչ գոյին գեռ եւս հայերէն լսողութեամբ սուրբ կտակարանք եկեղեցւոյ: Եւ Երանելին Մաշտոց եւ օր ընդ նմա պատուական քահանայիքն էին՝ ոչ զաւրէին համարձակել յայուպիսի սաստիկ եւ կարեւոր գործ, թարգմանել գիրս ի յոյն լեզուոյն ի հայ բարբառս. վասն զի ոչ ինչ էին այնպէս տեղեակ գիտնապէս հրահանգի յունարէն ուսմանն՝<sup>1:</sup>

<sup>1</sup> Պ. Հ. Տ. էջ 45—48:

Այս տեղեկութիւնը թոյլ կու տայ մեղի  
ձանշնալ առ նուազն թէ Ղաղարի կարծեաք  
դլխաւորաբար ինչ բանի մէջ կը կայանային  
Մաշթոյի Դանիիելեան գրերու վրայ կատարած  
բարեփոխութիւնները. 1. յունարէնի վանկային  
կարգին նմանելու եւ 2. տառանշաններուն յու-  
նարէնի նման անփոփխականութիւնը (անսայ-  
թաքութիւնը) ներմուծելու մէջ: Եւ իրաւամբ  
հայերէնի, մասնաւորապէս բառի մը սկիզբը, բաղ-  
մաթիւ բաղաձայններու խճողուելով դժուարին  
ընթերցումը յունարէն ձայնաւորներու ներմուծ-  
մամբը կրնար գիւրըննալ: Սեմական լեզուները  
բառի մը սկիզբն առ հասարակ բաղաձայն չունին,  
իսկ բառամիջին երկու բաղաձայններէ բաղկացած  
խումբ ունին. միջին իրանեան լեզուն ալ նոյնպէս  
կը ջանար հին իրանեան բազմաբաղաձայն խմբերը  
պարզել ու հին երկբարբառները միաբարբառ-  
ներու վերածել, այնպէս որ միջին իրաներէնի  
համար միայն ի հարկին կրնար բաւական հա-  
մարուիլ արամեական բաղաձայնային աղիքաբետքը,  
որ ձայնաւորները բոլորովին անկատար կերպով  
մատնանիշ ընելու հնարաւորութիւնը միայն կ'ըն-  
ծայէր: Յունարէնն ընդ հակառակն գէթ երեք  
բաղաձայնէ, բառի մը սկիզբն երկու բաղաձայնէ  
բաղկացեալ խմբեր պահած էր, որով ամէնէն  
աւելի իբր օրինակ կրնար ծառայել հայերէն  
գրերու վերանորոգութեան: Զ-ն-ն-ն-յէց հ-ն-ն-  
է-ր ը-դ ա-ն-յ-ն-ո-ն-ն-է-ն յ-ն-ն-ի բացատրութեան  
իմաստը սա է թէ հայերէն սովորական աղիքա-  
բետքին տրուեցաւ մենագրի նկարագիր՝ մ-մ-ն-  
ի-մ-ն: Զայս կ'ապացուցաննեն արդէն յունարէնէ  
փոխառեալ գրերն ալ, եւ գլխաւորաբար չ տառը:  
Յունարէնի անփոփխականութեան (անսայթա-  
քութեան) ներմուծումը իրեւ Մաշթոյի մէկ  
արդիւնքը գովաբանուիլը կ'ենթագրէ, թէ Դա-  
նիելի աղիքաբետքն եւ առոր նախագաղափար օրի-

նակը շ-ը-դէր մըն էր՝ կցեալ նշանագրերով, որ  
բազմապիսի շփոթութիւններու առիթ եղած էր:  
Դարձեալ Փարագեցւոյ տուած տեղեկութենէն կա-  
րելի է թերեւս նաեւ մակաբերել — որուն ամեն  
մարդ ստիպուած է համոզուիլ եթէ հայ եւ յոյն  
գլխագրերն իրարու հետ համեմատէ — թէ  
հայ գրերու ի-ը-դ-ո-ր-մ-ն մէջ յոյն աղքաբետքը  
իբրեւ օրինակ ծառայած է եւ նաեւ աշխատուած  
է հայ գրերու ձեւն բատ կարելոյն մերձեցրնել  
յունին: Եւ իրապէս ալ առաջին արդիւնքը կր  
վերագրուի Մաշմոցի՝ հայ քահանաներու Ասհակ  
հայրապետին ուղղած բանախոսութեան մէջ, ուր  
թագաւորին ու աւագանեւոյ անուամբ կր հրաւիրուի  
Ասհակ ձեռնարկել Ա. Գրոց յունարէնէ թարդմա-  
նութեան, “մեք որ կամքս առաջի քո, հանգերձ  
երանելեան Մաշմոցիւ, զոր զարթոյց աստուա-  
ծայինն չնորհ ի ցանկութիւնո այս՝ ի-ը-դ-ել ու-ո-  
ը-ը-շ-շ- բ-բ-լ լ-ը-դ-ի-ր ո-ո-ո-շ-, շ-ը- ո- ո-ո-ո-  
եր հ-ը-շ-շ-ե-լ ո-ը-ն-ե-լ ի է-ր<sup>1</sup>, այլ ասորի մեծաջան  
եւ անաւգուտ ուսմամբըն աշխատեալք յոխորտ.  
յորոց բազմութիւնք ժողովրդոց ունայնք եւ թա-  
փուրք հրաժարեալք գնային յեկեղեցւոյն. եւ  
ուսուցիչքն հանելով յոգւոց եւ հառաջելով՝  
զղջանային զննուաի ջանն իւրեանց, յորում ոչ  
զոք յուսումնասէր ժաղովելոցն տեսանէին աւգ-  
տեալ ի վարդապետութենէն հոգեւոր խրատուցն,  
որ է կերակուր եւ պարարումն իմաստնախնդիր  
անձանց, մինչեւ գտաւ գիր եւ աջողելով Քրիս-  
տոսի եկեալ յաճումն տակաւին դաւրանայ<sup>2</sup>.

Մաշմոցի Ասորիք՝ այսինքն Միջագետք ու-  
ղեգնացութիւնը ու յարակից պարագաները կր

<sup>1</sup> Կարգել զվազնքուց գրեալ շարագրու տա-  
ռ/ցն, առնուած է Խորենացիէն, Գ. 52, էջ 245 “կար-  
գեալ բատ ձեւոյ աւրինակի յունականին զվազնքուց  
գրեալ նշանագր/ը (շարագիք) տառից”:

<sup>2</sup> Ա-ւ-ը, էջ 487 - 49, 21:

Սուտ Առվանդութեացւոյ պատմածը յառաջ պիտի բերեմ միայն իրբեւ զուարթարար միջնախաղ մք: Թէ ոյս պատմուածն ո եւ իցէ ինքնակաց կարեւորութիւն չի կրնար ունենալ՝ զայշ շեշտելու հարկ չեմ տեսներ այլ եւս. ոյս պատմուածին շնորհիւ միայն թէ կրնանք շատ հետաքրքրական

ակնարկ մը ձգել հոյ Արեւիստ մատառը արուեստանոցին վըայ:

Մովսէս կը պատմէ թէ ինչպէս Աւհրիծ Հաբելի հետ, “քաջ հմտացեալ ի Դանիէլէ կարգեալ ըստ ձեւոյ օրինակի յունականին զվարինոց գտնալ նշանագիր տառից<sup>1</sup> եկեալ ետուն ցմեծն Սահակ եւ Մեսրոպ։ Որոց ուսեալ, եւ թեւածելով ընդ նոսա տղայոց զամս սակաւս, տեղեկացեալ գիտացին՝ ոչ լինել բաւական այնու նշանագրաւք ստոյգ հոլովել զհեգենայ բառից հայկականաց հագներգաբար մուրացած ցիւն այնուիկ գծադրութեամբ։

Զկնի այսորիկ ինքնին Մեսրոպ իջեալ ի Միջագետու՝ հանգերձ աշակերտաւք առ նոյն Դանիէլ, եւ ոչ աւելի ինչ գտեալ քան զառաջինն, անցանէ եւ յեղեսիայ առ Պղատոն<sup>2</sup> ոմն ճարտարասան հեթանոս՝ իշխան դիւանին։ Եւ նորա խնդութեամբ ընկալեալ, եւ զոր ինչ միանգամ ի միտ առնոյր բան հայերէն յինքն առեալ, եւ շատ ջանացեալ եւ ոչ աւգտեալ, զտղիտութիւն խոստովանեաց հռետորն։ Եւ զոյլ ոմն ասելով յոյժ հատու, վարդապետ իւր եղեալ յառաջագոյն, եւ ապա առեալ զճարտարացն գրեան<sup>3</sup> ի նոյն դիւանէն Եդեսեայ, եւ զնացեալ քրիստոնէութեան հաւատաց. որոյ անուն Եպիփանոս, զոր ինդրեալ գտցես լցուցանել զփափաքդ քո։

Յայնժամ Մեսրոպայ օգնականութիւն ի Քարիլոսէ Եպիփակոպոսէ գտեալ, եւ անցեալ ընդ Փիւնիկէ և Ամաս դիմէ. քանզի Եպիփանու վճարելով զկենցաղս՝ թողեալ լինի աշակերտ մի անուանեալ Հռովիանոս, հրաշալի արուեստիւ

<sup>1</sup> Տես վերը, էջ 34, ծանօթ. 1:

<sup>2</sup> Երեք 22. եւ Փուդից Պղատոն։

<sup>3</sup> Առլ օր. Տ-ը-ս-ս-ս, «Հռետորական մատենագրութիւն»։

Հելլէն գրչութեան<sup>1</sup>, որ ի Ասմաս էր միայնացեալ:  
 Առ նա երթեալ Մեսրոպայ, եւ յայսմ եւս անշահ  
 մնացեալ, յաղաւթս ապաւինի, եւ տեսանէ ոչ ի  
 քուն երազ եւ ոչ յարթնութեան տեսիլ, այլ  
 ի սրափն գործարանի երեւութացեալ հոգւոյն  
 աշաց թաթ ձեռին աջ՝ գրելով ի վերայ վիմի<sup>2</sup>,  
 զի որպէս ի ձեան վերջք գծին կուտեալ ունէր  
 քարն<sup>3</sup>: Եւ ոչ միայն երեւութացաւ, այլ եւ  
 հանդամանը ամենայնին որպէս յաման ինչ ի  
 միտս նորա հաւաքեցաւ: Եւ յարուցեալ յաղաւ  
 թիցն, եստեղծ զնշանագիրս մեր՝ հանդերձ Հռու  
 փանոսիւ կերպածեւեալ զգիրն Ս' եսրոպայ առ  
 ձեռն պատրաստ փոխազգրելով շնորհէն անոնցուն  
 ըստ անոնց բնեան մի դրայք հետու անոնց անոնց անոնց<sup>4</sup>:  
 Եւ իսկոյն ի թարգմանութիւն ձեռն արկեալ,  
 խորհրդաբար սկսանելով յԱռակաց, բովանդակ  
 դքսան եւ երկու յայտնիսս եւ զնոր կտակս յեղուլ  
 ի հայ բան, նաեւ աշակերտք նորա Յահան եկեղեց  
 յացին եւ Յովսէփ պաղնացի: միանդամայն եւ  
 զարուեստ գրչութեան ուսուցանել տալով իւրոց  
 մանկագոյն աշակերտացն<sup>5</sup>:

Այս վեպը բառական մուծուած է նաեւ  
 Փարպեցւոյ այժմեան բնագրին մէջ. հոս ներմու-  
 ծումն այնպէս ակնյայտնի է, որ անդրագոյն ցուց-  
 ման չի կարօտիր. կը բաւէ միայն յիշատակել  
 թէ գրերու հեղինակը այս տեղ՝ եւ միայն այս

<sup>1</sup> Այսպէս երեք օր. Քըւ-Բեան, V. Քըւ-  
 Բեան:

<sup>2</sup> Զեռագիր մը կը յաւելու, —, Ե. Ե. Ը. Է. Վ. —:

<sup>3</sup> Որպէս զհետո ի ձեան ընկալաւ քարն զկու-  
 տեալ զիծու:

<sup>4</sup> Զհայերէն աթութայսն ըստ անսայթաբու-  
 թեան սիւզարայից հելենացւոց կ'առնուի Փարպեցիէն,  
 էջ 46 “զաթութայիցն գաղափար ըստ անսայթաբու-  
 թեան յանին”:

<sup>5</sup> Մ-Հ. Խուր. գ. 53, (Հմմատ. վերը, էջ 33):

տեղ կը կոչուի ոչ թէ Մաշմաց այլ Մերուն<sup>1</sup>,  
ինչպէս ունի Մովսէս:

Հարկ չեմ զգար մասնաւոր կերպով մտադիր  
ընելու այն հրաշքին, զոր Մովսէս ճարտարագէտ  
հնարամտութեամբ գիտցած է քաղել Կորեան  
“Հոյր-ի-ն լուս-լ ձնե-լ շնո-նդ- նոր-ի է- ու-ն-  
վլ ու-ր-ի լու-ն ի-ր-ի, ն-ու-ն-ի-ի- հ-ոյ-ր-ի լ-ու-ն-ի”  
խօսքէն: Յատկապէս զուարձալի է սակայն այն  
կերպն ու եղանակը, որով Մովսէս Մեսրոպայ  
ուղեւորութեան վեպը կը հիւսէ: Կորեան մեր  
առջեւ դրած Սամոսատացի Հռովիանոս գրիչը Խո-  
րենացւոյ գրչին տակ Եպիփանու աշակերտ կ'ըլլայ,  
որ իւր վարդապետին մահուանէն վերջ իբրեւ  
ճգնաւոր Սամոս առանձնացած կը ներկայացուի.  
Կ'ըսուի թէ Եպիփանն ալ եղած ըլլայ յառաջ  
ուսուցիչ հեթանոս ճարտասան Պղատոնի, Եղե-  
սիոյ գիւանին վերատեսչին, յետոյ ընդունած  
ըլլայ քրիստոնէութիւնը եւ Եղեսիոյ գիւանը  
պահուած “զճարտարացն գրեան” հետն առած.  
Թէ որ կողմ այնուհետեւ ուղղած է իւր  
քայլերն՝ թէպէտ եւ յայտնապէս չի ծանուցուիր  
մեզի, սակայն ինչպէս ուղեգծէն կը տեսնուի,  
պէտք ենը զինքը վնառուել ի Փիւնիկէ կամ Ար-  
քիպեղագոսի կղզիներէն միոյն վրայ: Բնաւ տարա-  
կոյս չի վերցըներ թէ Մովսէս հոս իւր աշքին  
առջեւն ունէր միայն եւ միայն կոստանդիայի  
(Սաղամինայի) Ափորոսի վրայ) Եպիփանոս եպիփան-  
պոսը (367 է սկսեալ, † 403), <sup>2</sup> որ Պաղեստինացի  
էր ծննդեամբ: Եպիփանու գրոց մէջ տեսնուած  
հմտութիւնը՝ Մովսէսի կարծեօք՝ Եղեսիոյ գի-  
ւանէն միայն բանագողուած կրնար ըլլալ: Թէ  
ինչպէս Խորենացի այս կարկատանքները կը հնարէ՝  
կրնանը Փաւուտոսի վրայ ակնարկ մը ձգելով իս-

<sup>1</sup> թէ ինչպէս ՖԲ. ՄԻՒԼԼԻՐ. WZKM. V, 37  
հակառակ ենթարութիւնը կը նէ: բոլորովին առել-  
ծուածային կը թուի ինձի:

կոյն իմանալ (Դպ. Ե. գլ. ԻԵ, էջ 221 (2)): Բուդանդ կը յիշէ ան ապատաւոր Եպիփան մը, ծննդեամբ յոյն, որ կ'աշակերտի Դանիել մեծ քորեպիսկոպոսին եւ Ներսէս մեծի մահուանէ եարը կու գայ կը բնակի Մամուշեղ գետին քով ի մեծ Ծափաւ:

“Իբրեւ բազում կարգս ուղղութեան թողոյր ի գաւառսն յայնոսիկ սուրբն Եպիփան, իսկ նա էառ ընդ իւր զաշակերտսն իւր արս միանձունս լեառնականս անապատականս, արս հինգ հարիւր, երթալ գնալ յերկիրն Յունաց . . . եւ ինքն չողաւ եմուտ ի ծով մեծ, եւ նաւաւք անցին յանապատ ի կղզիս. եւ ուներ զկզզին զայն աւձից բազմութիւնը եւ եին յայնմ կղզւոջ բնակեալ աւձք, իժք եւ քարրք, բազում գաղանք գաժանք թունաւորք: Եւ եղեւ իբրեւ չողան, եհաս սուրբն Եպիփան ի կղզին յայն, մերժեցան անտի գաղանքն եւ թողին զկզզին եւ զնացին: Եւ այնուհետեւ ու ինչ վեսս եղեւ նոցա ի կղզւոջն յայնմիկ, այլ բնակեցան անդ խաղաղութեամբ.”

Անապատ կղզին, ուր կը քաշուի միանձն Եփիպան, հայ Կոտեսիասի գաղափար կը ներշնչէ Հռովհանոս գրչի բնակավայրը Ա-մ-մ-մ-մ- քաղաքը Ս-մ-ս-ի փոխելու եւ Փաւատոսի՝ Եղիշենու մասին պատմածներն վերագրելու Հ-մ-մ-ն-ի, զոր եւ Եպիփանու աշակերտ կ'ընէ: Իսկ թէ Եղեսիոյ գիւանին ամէն գիտութեանց շանմարան ըլլալը՝ Մովսէսի մէկ գիւան է, առ որ մենաշնորհի իրաւունք ունի, Գուտշմիդէն եաքը Կարրիեր ապացուցած է, ինչպէս յայտնի է:

Տեսնելէն եաքը թէ Մաշթօցի արժանիքն զլիսաւորաբար կը կայանայ Դանիել եպիսկոպոսին գործածած<sup>1</sup> աղփաբետքին ո եւ իցէ բարեփոխութեան վրայ, մեր խնդրոյն համար աւագ կարե-

<sup>1</sup> Տեղ մը չի յշատակուիր թէ Դանիել նոյն աղփաբետքն անձամբ գտած ըլլայ, այլ միայն թէ նոյնով հայերէն կը գրէր:

ւորութիւն ունի յառաջուց գաղափար մը կազմել կարենալ, թէ ինչ աստիճանի հաւատարձութիւն պէտք ենք ենթադրել թէ ունին մաշնթոցեան գրերն իրենց նախանեկար օրինակին հանդէպ: Այս պարագայիս մէջ՝ Մաշնթոցի փառաց երկրորդ գործը՝ վրական աղփարեալի ստեղծագործութիւնը՝ թանկագին նպաստ մը կը մատուցանէ մղի իրօք. այս մասին Կորիւն կը պատմէ<sup>1</sup>.

Դարձեալ յետ ժառանակի ինչ ընդ մէջ անցանելոյ, հոգ ի մտի արկանէր սիրելին Քրիստոսի՝ եւ վասն բարբարսական կողմանն, եւ առնոյր կարգեալ<sup>2</sup> նշանագիրս վրացերէն լեզուին, ըստ շնորհեցելոյ նմա ի Տեառնէ: Գրէր կարգեր եւ աւրինաւք յարդարէր, եւ առնոյր ընդ իւր զոմանս լաւագոյնս յաշակերտաց իւրոց, յարուցեալ գնայր իջանել ի կողմանս Վրաց. եւ երթեալ յանդիման լինէր թագաւորին՝ որում անուն էր Բակուր, եւ եպիսկոպոսի աշխարհին՝ Մովուէս: Եւ առաւելագոյն հնագանդեալ նմա ըստ աւրինացն Աստուծոյ՝ թագաւորին եւ զաւրացն, հանդերձ ամենայն գաւառաւըն: Եւ նորազիւր արուեստն առաջի արկեալ՝ խրատէր յորդորելով. յորում եւ յանձն առեալ ամենեցուն զինդրելին կատարել: Եւ գտեալ զայր մի թարգման վրացերէն լեզուին, որ անուանեալ կոչէր Զաղայ, այր զրագէտ եւ ճշմարտահաւատ. Հրաման տայր այնուհետեւ արքայն Վրաց՝ ի կողմանց կողմանց, եւ ի խառնադանջ գաւառաց իշխանութեան իւրոյ՝ ժողովել մանկուն՝ տալ ի ձեռն վարդապետին: Զոր առեալ՝ արկանէր ի բովավարդապետութեանն, եւ հոգեւոր սիրոյն եռանդ-

<sup>1</sup> Էջ 25:

<sup>2</sup> «Կարգեալ» ընդունելութիւնը կրնայ մեալ:

<sup>3</sup> «Արկանէր ի բովս գարդապետութեանն» նաև խաղասութիւնը պէտք է ուեւ հոգեւոր սիրոյն եռանդմամբ, խօսքէն եաքը դնել:

մամբ՝ զազտ եւ դժանգ շարաւահօս դիւացն եւ  
զնոտիագործ պաշտամոնն ի բոց այնչափ ան-  
ջատեալ ի հայրենեացն իւրեանց՝ եւ անյիշատակ  
ցուցանել, մինչեւ ասել՝ թէ ՞ Առացայ դժողո-  
վորդ իմ եւ զտուն հաւը իմայ, (Ա-Ն. ԽՊ, 11).

Եւ արդ զնոսա, որ յայնչափ ի մասնաւոր  
եւ ի բաժանեալ լեզուացն ժողովեցան, միով  
աստուածաբարբառ պատգամաւոքն մի աղդ կա-  
պեալ՝ փառաբանիչու միոյ Աստուծոյ յաւրինէր.  
յօրոց եւ իմ անարժանիս՝ եղեալ ի կարգ եպիս-  
կոպոսութեան վիճակ, որոց առաջինն Ամանէլ  
անուն. ոյցը սուրբ եւ բարեպաշտաւն՝ եպիսկոպոս  
կացեալ տանն արքունականի<sup>3</sup> :

Պէտք ենք ընդունիլ թէ Կորիւն այս եզած-  
ներուն շատ մօտանց ծանօթ էր, բայ որում,  
ինչպէս ինքն իսկ անձամբ կը պատմէ, ինքն էր  
որ ի Ալիրս եպիսկոպոս եղաւ: Եւ ունաց իշխան  
Նշանաբեր կը ցերեւ լվանին ըստ ընդհանցելու, և ու-  
է Տեսան առութիւնը այնու միայն երկդիմի չէ,  
որովհետեւ յայտնապէս կը բացատրէ թէ վրական  
աղքաբետքը Աստուծմէ շնորհուած հայերէն  
գրերու կաղապարին վրայէն իշխանացուն, իսկ  
թէ ինչ էր վրական գրերու նէմ իշխան-ութեան-  
ուրը՝ այս մասին բնդ հակառակն մեր հետա-  
քրքրութիւնը չի գոհացրներ Կորեան տեղեկու-  
թիւնը: Ասկէ այսչափ միայն կրնանք եղբակա-  
ցընեւ թէ ոյոյն սկզբնատարքը չէր կացուցաներ  
հայերէն աղքաբետքը: Որովհետեւ վրացերէնը՝  
քանի մը գոյզն խոտորում ի բաց առնելով, նման  
հայերէնի՝ միեւնոյն կնճռուտ ձայնական դրու-  
թիւնն անի, ուստի Մաշթոցի ընելիքն ըլլալու  
էր պարզապէս հայ գրերը գործածել նաեւ վրա-

“Ե հայրենեաց իւրեանցը ընթերցիք ու հայ-

<sup>2</sup> Բնադիրը՝ «Փառաբանիչք»՝ ուղղական:

Digitized by Google

ցերէնի: Եւ եթէ փոխանակ այսպէս գործելու  
վերջնոյն համար յատուկ աղփարեալ մը կը  
հնարէ, այս իրողութիւնն ինքնին արդէն կը ցու-  
ցընէ, թէ Մաշմոց իրապէս պէտք տեսած է  
իւր գիւտն արդէն դոյտութիւն ունեցող ուղղու-  
թեանց կամ կարգաց յարմարցընել: Եւ որով-  
հետեւ վրացերէնի ձայնական գրութեան բար-  
դութիւնը թոյլ շի տար մաքէ իսկ անցընել թէ՝  
Մաշմոցէն յառաջ մէկը փորձել ձեռնարկած  
ըլլայ ու եւ իցէ դրով էւ-շերէն էրեւ-, պէտք ենք  
ըսել, թէ Մաշմոցի հնարած վրացերէն գրերուն  
հիմ եղող աղփարեալքը՝ նոյն ատեն Վրաստանի մէջ  
գործած ուած այն գիրն եղած պիտի ըլլայ, որով  
օրոք լէ՛ յօրինուած պաշտօնական վաւերա-  
գրերը կը զրուէին: Ամէն պարագաները նկատե-  
լով այս գիրը արամերէնէ առնուած պահլաւ  
զրին մէկ տեսակը միայն կընայ ըլլալ, կամ  
տեելի զգուշութեամբ եւ ուղղագոյնո ինքզինքս  
բացատրելու համար, այն աղփարեալքին մէկ տե-  
սակը, որ ծագելով արամերէն զրերէն՝ գործա-  
ծ ուեցաւ միջին իրանեան գաւառաբարբառներուն՝  
տալցուն արամեական գաղափարանիշներով եւ  
որուն հիմք կը հասնի մինչեւ աքամենիտեան  
ժամանակաշընանին<sup>1)</sup>: Իրաք ու անկասիած այս-  
պիսի հիմ մը կը մատնանչէ Վրաց հնագոյն եկե-

<sup>1)</sup> [Այսպիսի ուղղութէ շեան աղփարեալքներէն ծա-  
նօթ են ինձ ցայժմ երեքը, որոնց սկզբնաւորութիւններն  
եւ զարգացման քանի մը աստիճանաւ որութիւնները  
կընանք ըստ պատահման մատնանշել՝ 1) ուրիշի կամ  
միջին պարսկերէն, 2) բուն ուհինեւի (որուն առհասա-  
րակ քաղքեապահլաւիկ տարապայման անունը կու-  
տան) կամ պարթեւերէն եւ կամ միջին մարերէն, եւ  
3) ուրիշեւի, զոր քանի մը տարի յոռաջ F. W. K.  
MÜLLER յերեւան հանեց: Ասոնց վրայ պէտք է ա-  
ւելցընել իւղան աղփարեալքը, որ ցայժմ միայն գրամ-  
ներէն ծանօթ է մեզի: Մագտիկ գրականութեան դար-  
գացման համար ապահովար մեծապէս կարեւոր էւ-

ղեցական աղփարետքը<sup>1</sup> (Խուծուրի), որուն մէջ տեսնելու ենք Մաշխոցի գիւտը, որչափ ալ նոյնին անմիջնորդական նախագաղափար օրինակը մեզ տակաւին անձանօթ ըլլայ<sup>2</sup>:

Ըստ այսմ կրնանք մեծ հաւանականութեամբ ընդունիլ թէ Մաշխոց հայերէն գրերն ձեւած միջոցին ալ ընդհանրապէս շշեղեցաւ Դանիէլ եպիսկոպոսի հնարած աղփարետքէն եւ թէ իւր այսպէս վարուելուն որոշ պատճառներ կային: Դանիէլ իւր աղփարետով երկայն ատեն արդէն հայերէն գրած էր եւ հետեւաբար այս լեզուաւթարգմանութիւններ ալ կատարած: Այսու նման աղերսի մը առջեւ կը գտնենք զմեզ՝ որ կայ գլադոլեան եւ կիւրեղեան գրերու միջեւ, այն տարբերութեամբ միայն, որ հոս խնդրոյն լուծման համար այս երկու տեսակ գրերէն ալ յիշաւակարաններ տրամադրելի են մեզի, մինչ դանիելեան աղփարետքի վերականգման համար ցայժմ լոկ ենթադրութիւններու ստիպուած ենք դիմել: Եթէ Մաշխոց հակառակ Դանիէլի, յունական աղփարետքը հիմ բռնած ըլլար. հայ գրերու անկէ ծագումը ձգուած առաջին ակնարկով իսկ պիտի տեսնուեր գլխագիրներու վրայ. այսպէս չէ սակայն: Այս պատճառաւ գլխաւորաբար մեր հետաքրքրութիւնը կը կենդրուանայ այն խնդրոյն վրայ, թէ ինչ նկարագիր ունեին դանիէլեան յանելուած 28 Փետր. 1912:]

<sup>1</sup> Հմատ. ՖԲ. ՄԻՒԼԼԵՐ. WZKM. X, էջ 71:

<sup>2</sup> [Իմ Արմենիական ժողուածիս մէջ (Յուշարձան, գրական ժողովածոյ, էջ 295) ըսածներու նայելով՝ կարե ի է Եւրեշտ-աղփարետքը հասկրնալ Արբագրութեան Յաւելուած, 28 Փետր. 1912:]

նշանագրերը։ Զարմանալի է որ Հայերն ոչ միոյն այս հարցին, այլ եւ ոչ իսկ Գանիելի անձնաւորութեան մասին գրեթէ ոչինչ գիտեն ըսել։ Կիմանանք միայն թէ Գանիել՝ Ասորի մըն էր եւ եպիսկոպոս, բայց թէ ուր իբրեւ եպիսկոպոս կր գործէր, այս մասին տեղեկութիւն չկայ։ Եթէ Պարտկահայաստանի պետութեան եպիսկոպոսներուն ման կաթողիկոսին հպատակներէն մին եղած ըլլար, անտարակոյս իւր թեմր կը ծանուցուէր։ Հայերը հռովմէական Ոսրէնա (մայրաքաղաք՝ Եղեսիա) եւ Միջազետք (մայրաքաղաք՝ Ամիդ) կրկին գաւառները Առ-րէ<sup>1</sup> անուամբ կը յիշեն, եւ որովհետեւ Միջազետքի մէջ Ասորի մը այսպիսի գիւտ մը հնարելու ո եւ է առիթ չէր կրնար ունենալ եւ հռովմէական հարաւային Հայաստանի կամ ստորապութիւնք անուանուած երկրամասին մէջ ժամանակակիցից մեր ճանչցած միակ եպիսկոպոսն է Մարութաս Նիքիերոյ (Ծոփք, Ծոփք մեծ), պէտք ենք պարսկական Հարաւային-Հայաստան ուղել մեր հետազօտութիւնները եւ հոն իրաւամբ ի զուր պիտի շփնտուենք։ Հոն պիտի գտնենք Գանիել Արգոնի եպիսկոպոսը, որ 410ին խաչակ կաթողիկոսի գումարած ժողովըն եւ 424ին Գատիշայի ժողովըն ներկայ էր<sup>2</sup>։ Արգոն (Աղձնիք) կից էր Տարօնոյ եւ իւր մէջը կը բովանդակէր նաեւ Սահասուն լեռնագաւառը, այսու գիւրաւ կ'ըմբռնենք թէ Հաբէլ Հայ քահանան ինչպէս Գանիել եպիսկոպոսի դրացին կրնար կոչուիլ։ Հոս՝ բուշին սահմանին մէջ հայ տարրը անտարակոյս նոյնպէս մեծ գեր խաղացած պիտի ըլլայ, ինչպէս Ծոփք գաւառին մէջ, որչափ ալ Աղձնեաց հայ եպիսկո-

<sup>1</sup> Ա-Շ-Հ. Էջ 18, 20, 32։

<sup>2</sup> Synodicon orientale, Հբար. Chabot, Էջ 34, 36, 43 = 272, 274, 285 (Notices et extraits, 3, 1902)։

պոս մը հաղիւ ութերորդ գարուն յիշուած  
գտնենք<sup>1</sup>: Թէ Սանասնայ եւ Խութեայ լեռնական-  
ները զսազմօսսն զհին թարգմանեալսն վարդա-  
պետացն Հայոց, կը ճանչնային, կը վկայէ Թուվմաս  
Արծրունի (Բ. ԳԼ. Է. էջ 121), ուր Հայերէնի  
թարգմանութեան մասին է խնդիրը եւ ոչ թէ  
ոչ - Հայերէն լեռնային գաւառաբարբառի մը<sup>2</sup>:  
Արզոնի եպիսկոպոսն ըստ այսմ կրնար անտարա-  
կոյս ինքղինքը Հայերէն քարողելու ստիպուած  
տեսնել եւ իբրեւ դարձի միջոց Հայերէն աղփա-  
ռետք մը հեղարելու ու գործածելու գաղափարն  
յղացած ըլլալ: Եթէ արդէն գոյութիւն ունեցող  
աղփաբետք մը գործածած է, այսու գրերու  
հեղինակի մասին մեր յարուցած խնդիրը մէկ  
կամ երկու անգամ միայն ետ կը մղուի. եւ  
այսպէս կարելի կ'ըլլայ նաեւ եղբակացընել թէ  
գրի գիւտին հեղինակը մըն էր, ըստ որում  
այլազգ կարելի չէ մեկնել թէ ինչ բանի համար  
աղփաբետքը Հայաստանի մէջ բոլորովին անծա-  
նօթ կրնար մնացած ըլլալ: Դանիէլ Բէթ Մոկ-  
սայէի (Մոկաց) եպիսկոպոսը, որ նմանապէս  
410ին Խաչակայ գումարած ժողովքին ներկայ  
էր<sup>3</sup>, կարելի չէ գրերու հեղինակ մտածել, վասն  
զի այս ապահովապէս աւելի որոշ յիշուած  
կ'ըլլար: Մոկք զուտ Հայկական գաւառ մըն էր  
եւ Հայերէն նոյն իսկ Յովիանոսի խաղաղութենէն

<sup>1</sup> Արօն, յետոյ կաթողիկոս. Յոհան. Ա-Յ., էջ 60,  
Հբար, Էմին:

<sup>2</sup> Առ այս նմանութիւն մը կը կազմէ Ամիզի  
քով գտնուազ Որթէեան վանքի հիմնադիրն Յովհան-  
նէս, Դանիէլի մէկ ժամանակակիցը. որ Որթէացոց յե-  
զուն այնպէս սորվեցաւ մինչեւ բնիկ Որթէացի համա-  
րուիլ: Joh. Eph. de beatis orientalibus, p. 182,  
— Land, Anecd. Syr., II, 277.

<sup>3</sup> Synodicon orientale, p. 34=272.

Եւ պետովթեան բաժանումէն ետքն ալ Հայաստանի մաս կը համարուեր<sup>1</sup>:

Աբովհիետեւ հայ աղփարեաքի բուն հեղինակը ասորի մըն էր, պէտք ենք արդ ենթազրել թէ իւր աղփարեատքին կազմութեան համար ասորերէնն ալ դեր մը խաղացած բլալու է։ Այսպէս օրինակի համար կրնայ մեկնուիլ թէ հայ լւտառը ծագած է միւս կողմը գարձած և եստրանդելոյէն, բայց ոչ յունարէն Աէն։ Բայց կարծելը, թէ ժամանակակից եստրանդելան կազմած բլայ հայ աղփարեատքին նէ ճշ, պէտք ենք անմիջապէս մերժել, ինչպէս որ հայերէն ը եւ դրերու՝ ասորի եւ առաերու հետ համեմատութիւնը ցոյց կու տայ։

Խնդրոյս մասին վերջնական լուծում տալու համար հնագրական առազգ դժբախտաբար շատքիչ ունէի ձեռքիս տակ։ Գրի գիւտին ժամանակէն ձեռագիրներ, ինչպէս յայտնի է, մեր ձեռքը չունինք այսօր։ Հին հայերէն արձանագրութեանց հետազոտութիւնը շատ խեղճ վիճակի մէջ է մինչեւ այսօր, եւ մինչեւ որ ոռու գիւտագիտութեան պաշտպանութեան տակ՝ յօրինուածական հնախօսական հետազոտութիւններ կատարուին Թուրքահայաստանի մէջ ոտիպուած ենք ցայտմծանօթ քանի մը հին ձեռագիրներով գոհհանալ։ Ըստ ՏԵՇԵԼՆԻ<sup>2</sup> մեր խնդրոյն համար նշանակութիւն շունին Զիթենեաց լերան խճանկարներու արձանագրութիւնները, բնդ հակառակն կը ցաւիմ

<sup>1</sup> Արդանայ պատերազմի ատեն Մոկաց եպիսկոպոսը Մեծ-Հայոց եպիսկոպոսներուն կողմանակից կը հանգիսանայ Եղէլ։ Բ. Եջ 46.

<sup>2</sup> [Տաշեան։ Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ։ Վլաննա, 1898. Եջ 136 եւ յուջ։ Այս գործը շատ ուշ ձեռքս հասաւ, որով չըրցոյ լուս պատշաճի գործածել։]

որ Կերոսէ՛ կամսարականի արձանագրութիւնն ի հին Թալին է . դարէն մատչելի շէր ինծի<sup>1</sup> : Այս պատճառաւ կը բաւականանամ Մոսկուայի Աւետարանին ձեռագրովն (887էն), որմէ մօտերս (1904) օրինակ մը առաքած է ինծի համակրելի ազնուութեամբ Պրոֆ. Գ.ր. Խալաթեանց :

Խնչպէս առ հասարակ բնդունուած է , յունական ծագում ունին բ Ա = Θ (?) , ։ Փ = φ  
եւ + ։ Բ = X ինչպէս նաև ։ Ա = E , ։ Ի = I  
եւ - ։ Վ = Y գրերը Հսումբը առջեւ կ'ելլէ հիմնական սկզբունք մը՝ որ հիմ առնուած նշանագրերը ձեւափոխելու մէջ որոշիչ նշանակութիւն ունեցած է . այսինքն գրերու վարի մասին բոլորակ ձեւատարէն խորշուած է . այս պատճառաւ ալ նին ձախ կողմը վարէն բաց թողուած է , իսկ աջ կողմը հանգոյցի ձեւ առած է<sup>2</sup> : Նմանապէս ջանք եղած է առիշեղ գծերը ուղիղ դիրքի վերածելու , անոր համար Դի ժանիները գէպի աջ դարձուած են , որով նշանագիրը ։ ձեւն առած է . ։ Ա այսպէս եղած է : Մարդ կը միտի ենթագրել թէ գըսութեան նիւթերը ասիթ եղած ըլլան այս ընթացքին , որ գերմանական եւ հին թուրքական ռուն գրերու նման առանձնայատկութիւնները կը յի-

<sup>1</sup> [ԱՆԴ. էջ 139 . ուր կ'առաքուի Ալիշանի Այրարատին որ անմատչելի է ինծի ]

<sup>2</sup> ԳԱՐՏԻ ՀԱՅՈՒՅԻՆ “/Ժ.ն ուղղակի յոյն նոտրագիր թին հւտ կը միացրեւ . Իայց այն գժուարութիւնը , զոր հնախօսական տեսակէտով կը յարուցանէ սթոին . յունարէն Թ զրէն ծագումը , կը զրդէ զմեզ հարցընելու թէ արդեօք լաւագոյն չէ՞ հայ տառս հնագոյն եստրանկելաւ և տառէն մեկնել : Այսու նշանուգիր գէպի աջ դարձած կ'ըլլայ եւ հանգոյցը փոխանակ գէպի վեր ուղղուելու կողմակի ուղղութիւն մը կ'առնու Ալ : Այս պարագայիս մ.ջ ալ դարձեալ ի հարկէ յունական կաղապարը ուղղիչ դեր կ'ունենայ :

շեցրնէ . բայց այս ենթադրութեան նպաստ չեն մատուցաներ այն գրերն , որոնք յունարէնէ փոխ առնուած չեն : Ե՛ դրէն՝ փոքրիկ եղանակաւորում ներով կազմուած են է Եւ ը Ը գրերը : Յունական Ա գիրն անտարակոյս անոր համար նկատի չէ առնուած , որովհետեւ իւր նոյն տաեն գէպի չ միտող հնչումը հայերէն էի հնչումէն շատ տարբեր էր<sup>1</sup> : Ի տառին աջակողման կտուցը թէ ինչ նպաստակաւ է , չեմ գիտեր :

Ար տարակուսիմ ընդհակառակն թէ արդեօք վարէն բաց Ա գիրը , նոյնպէս նաեւ Ը յունական Օ եւ յոյն Աէն ծագած են<sup>2</sup> : “Ո՞ի յիշուած առանձնայտակութիւնը լաւագոյնս կը մեկնուի եթէ ենթադրենք թէ գեղագիր Հռովիանոս եստրանդելա ”<sup>3</sup> տառէն կազմած ըլլայ դայն՝ յենլով միւս կողմանէ յունարէն Օի : Դարձեալ մի եւ նոյն հաւանականութեամբ կրնայինք կարծել թէ Պալհաւիկ աղփարեաքիւ համապատասխան Դ նշանանդրէն (Հ-Հ-Բ-Ե-Ռի մէջ) ծագած ըլլայ այն : Աւելի մեծ վատահութեամբ կը մերժեմ Ըի յունական ծագումը . ”—” եստրանդելա ու էն կրնայ մեկնուիլ , եթէ ընդունինք

<sup>1</sup> Յոյն նոտրագիր չ էն (Գ.ԱՐՏԴՀԱՆԻՍԻՆ) . Եղն շատ հեռու է : [ Հայ Են նոյն իսկ հին ժամանակ ները երկայն ճայնաւոր չէր , այլ բաց աի միտող Չ մը : ]

<sup>2</sup> Յունական նոտրագիրը միտոյն Ք-Շ-Ի-Շ-Մ-Ն-Ե բաց Օ ունի :

<sup>3</sup> Տես EUTINGի գրերու տախտակը . սիւն 68—71 CH WOLSONի Ասորա-Եւստորական գերեզմանագրերու ետեւը . Mém. de l'Acad. imp. de St. Pétersbourg, t. XXXVII, Nr. 8, 1890.

<sup>4</sup> Պ-Հ-Ե-Ռ-Ի- կ'անունանեմ՝ այն լեզուն ու գիրը . — որ սիսալմամբ քաղդէապահաւիկ կը կոչուի — , որուն ընիկ հայրենիքն էր իմ կարծեացս համաձայն Աստրատական . իսկ Պ-Ր-Ա-Ի՝ այն լեզուն ու գիրը . որ կը զործածուէր Պարսից թագաւորութեան մէջ թէ Սասանեանց տիրելէն յառաջ եւ թէ սիրած միջոցին :

որ վերջինս գլխի վայր դարձած է . աւելի հաւանական է սակայն ինծի համար թէ աջակողմն դարձած պալհաւիկ առ գրեն էր “ա,,ի յառաջագայութիւնը :

“ծ. Ծ’ կը կարծեմ թէ ԱԱԳԱՐԴ շատ իրաւամբ եստրանգելա Հ Հ Էն (411) կ’ածանցէ . վարի գիծը աւելի վեր դարձած է եւ շեղ գծով մը ընդմիջուած : ” շ. Յ գիրն ալ յառաջ եկած է նոյն գրեն այսպէս՝ վարի մասին գիծը անփոփոխ մնացած է , իսկ վերին շեղ գիծը փոխանակ դէպի աջ տարուելու ուղղուած է գէպի Յ-ի եւ գէպի վար գալարած է՝ “ փոխանակ ։ ” Հ. Ա տառը արամեականէ առնուած է , եւ Ատրպատականի մէջ հնարուած և բնիկ պալհաւիկ գրին հետ — որ յետնագոյն Արշակունեաց գրամմերուն եւ քանի մը հնագոյն սասանեան արձանագրութեանց վրայ կը նշմարուի — սերտ յարաբերութեան մէջ է , եղեական հնագոյն Վ Էն (գրեթէ 200ին յ. Ք.) ալ կրնայ ծագած ըլլալ . պարսիկ սս եւ եստրանգելա և Հ Էն (411ին) ընդհակառակն շատ կը տարբերի ։ ” Շ. Պ գիրը վերն յիշուած սկզբունքին համաձայն կրնար յունարէն Բ Էն յառաջադայիլ , բայց իւր Դ-ի հետ — զոր կարելի չէ այլեւս յն . Ճ կամ Ճ Էն մեկնել ։ — ունեցած պատմական աղերսը , երկուքին ալ մի եւ նոյն ծագումը վերագրելու կը գրգէ զմեզ : Այսու Ռ Պ տառը կը հաւասարի կամ պալհաւիկ Շ ի եւ կամ հին ասորի Շ ի , այն

<sup>1</sup> Հման. EUTING, անդ սիւն 68 :

<sup>2</sup> EUTING, սիւնակ 68 (գրեթէ 200ին յ. Ք.) .  
69 (350/4: 0ին յ. Ք.) :

<sup>3</sup> Հակառակ ԳԱՐՏԴԱԼԻՍԻՒԵՆԻ :

<sup>4</sup> ԳԱՐՏԴԱԼԻՍԻՒԵՆ Հ յոյն Յ (Հ) նոտրագրէն կ’ածանցէ . բայց ըստ իս այս կարծիքն այնու կը տուժէ իւր զօրութիւնը որ հայերէն և գիրը Դանիէլի եւ Մաշթացի ժամանակ — զայս միայն հարկ է նկատողութեան առնուլ — հնշման տեսակէտով հազիւ հազ

տարբերութեամբ միայն որ նշանագիրը աջակողմն դարձած է եւ վերի կտուցը յունական յառաջա գիր օրինակին համաձայն գէպի վար ծռած է : “Եղ գրին վրայ տակաւին անարատ մնացած է պալհաւիկ Հիմ հին եղեսական աւտառին նկարագիրը . մնացած է իւր ձախամետ դիրքին մէջ, որպէս զի որոշակի զանազանուի ” բայց աստի աջ կողմը որոշիչ կտուց մը ընդունած է եւ վերի կտուցը ձախ կողմանէ գալարած է գէպի վար : Այսափը տեսնելէն ետքը դժուարին է նոյնպէս կարծել թէ ” բայց զուտ յունական ծագում ունենայ, ըստ որում եթէ Եի կրկին շրջանակներուն վարի կլորութիւններէն աղատիլ ուղղուեր, այն ատեն վարի շրջանակն կտուցի մը վերածելով բժացընելու հարկ չէր տեսնուեր, որով գրեթէ Բ ձեւը կը կրէր տակաւին վրան : Իմ կարծիքովս այս կտուցը կը մատնանշէ կաղապարին հիմնագիծը կամուրիշ խօսքով ” բայց գիրը ասուրի Հ կամ պալհաւիկ Տ տառի մը աջակողմն ուղղուած ձեւն է, որ յոյն նախագաղափար Եի վրայէն ընդունած է նաեւ գէպի վար ծռած վերին կտուց մը եւ երկարածիգ միջնագիծ մը : Ինչպէս ” Յ Ա , որ առնուած է հնագոյն եղեսական ու Էն (աջ կողմն ուղղուած) <sup>1</sup>, նոյնպէս Ա :

Թէ յարաբերութեան մէջ էր յոյն չի հետ : Միեւնոյն առարկութիւննը կը յառնէ նաեւ Լագարդի այն ճիգեռուն գէմ, որոնցմով չի աղփարետի մէջ յոյն չի հանգէպ գրաւած համապատասխան տեղէն կը ջանայ առաջնոյն նախապէս կրկնարազամայն տառ ըլլալը եզրակացընել : Թիէ ինչու ” Արտաշէս ” = ’ Արտաշէս, հնագոյն Արտաշիաս = հայերէն \*Արտաշէս\*, ” Արտաշատ ” = ’ Արտաշատ , հնագոյն ’ Արտաշիասաւա անուններուն մէջ +լ ձայնակցման ժն յետոյ ինկած է, մինչ օրինակի համար -չէ-հ = հպ . ch̄šaš̄ram բառի մէջ տեղաշրջուած ու մնացած է, չենք գիտեր, այս միայն ստորդ է սակայն թէ նիւթիս մէջ շեշտման հանգամանքները դեր մը խաղացած են :

<sup>1</sup> Յոյն և Էն շատ տարբեր է :

որ կը համապատասխանէ պալհաւիկ շուի<sup>1</sup>, գլխիվայր դարձած նշանագրեր են՝ յայտնապէս ՈՒ հետ չշփոթելու համար, որ ինչպէս վերն յառաջ բերուած ուրիշ պատճառաբանութիւններով ընդունեցանք, պէտք է որ Դանիէլէն ներմուծուած բլայ։ “Ի՞ Ա՞ համար ասորի ատառին Կ վերջաձեւն ընտրուեցաւ<sup>2</sup> գրեթէ 350-400ին, յ. Ք. (յետոյ Ղ): “Լ Ա Ուրիշ բան չէ բայց եթէ ասորի Նին (հնագոյն ԱՀ) աջակողմն դարձած եւ ուղիղ զբուած ձեւը։

Ուրիշ քանի մը նշանագրեր նոյնպէս կրնան բաւականաշափ մեկնուիլ սասանեան պարսիկ (յիշատակա)գրերէն։ առ այս կը պատկանին ի մասնաւորի ։ Վ = պարսիկ և եւ Ե Խ, ուր, որչափ կը յիշեմ, ԱԱԳԱՐԳ արդէն միջին պարսկերէն Ռ կցեալ գիրը նկատած է։ Մ գիրն ալ շատ գիրաւ կը մեկնուի սասանեան Ֆ գրէն (գրական Բ<sup>0</sup>)։ այլ ոչ այնշափ դիւրաւ ասորի ԾԾ տառէն։ Եթէ ասորերէնէ ծագած համարինք հայ ու տառը, այն ատեն պէտք ենք ընդունիլ նաեւ թէ միջին ուղղաձիգ գիծը ոչ թէ իբր հանգոյց հորիզոնական գծին մէջէն անցած է, այլ այս գծին ձախակողմէն դէպի վեր երկարած է այսպէս։ Ա Ե Ա յայտնի է որ զործածած չեն՝ ասորի Ա Ե Ա եւ Ճ գրերը, որոնք դիւրաւ կրնային շփոթուիլ իրարու հետ։ “Ա Ա մէջ կ'ընդնշմարեմ սասանեան Ի ին<sup>3</sup> գլխագիր մէկ կերպարանափոխու-

<sup>1</sup> ԳԱՐՏԴԱՀԱՏՈՒԵՆ Ա գիրը յոյն նոտրագիր բոլորակ Ը էն կածանցէ. բայց ինչո՞ւ է այն ատեն այս մեծ տարբերութիւնը, մանաւանդ երբ Մաշթոցի գիւտուր ջանքն էր յոյն օրինակին անձկագոյնս կապուիլ։

<sup>2</sup> Այս հազուագէպ պարագաներէն մին է. ուր կարելի է մոտածէլ նաեւ յոյն նոտրագիր Ա Կ ի վրայ։

<sup>3</sup> Յոյն ՆԻ հետ քիշ նմանութիւն կարելի է գտնել։

թիւնը, իսկ “Հո Յի մէջ սասանեան ՚ի մէկ լրինումը” : “Դ. Պլ եւ “Հո Պտ տառերն թէ որ օրինակի վրայէն ձեւուած են, գեռ չեմ գիտեր: Այս մասին համազօրներ չեն ներկայացրներ մեզի ոչ ասորի, ոչ պալմիրական եւ ոչ պալհաւիկ գրերը: Կերպապէս Պ գիրը սասանեան ՚ կամ եղեսական Շ Գ գրին կրկնումն է (ի բաց թողով հորիզոնական կրկին գիծերը՝ քիշ հաւանականութեամբ<sup>1</sup>): Իսկ Գո ի ձեւը նման է սասանեան Գ Գ ի<sup>2</sup>:

Ամէնէն գժուարինն է քմական եւ շշական նշանագրերու լուծումը տալ: Հոս ալ սակայն ամէնէն հաւանականը կ'երեւայ, որ “Հո Չո արշակունի դրամներուն Հ (սասան. ՀՀ) տառէն ծագած ըլլայ: Վերի կտուցն ձախակողմը դրուած է եւ ծռած է գէպի վար գեղագրական կանոնի մը համեմատ, զոր ստէպ պահուած կը տեսնենք: Հայ նշանագրին ձեւին աւելի կը մօտենանք, եթէ հիմ բռնենք շրջած պահլաւական ՇՇ դրական տառը: Այսու հանգերձ այս դրական տառին գործ ածուած ըլլալը ժամանակագրական գժուարութիւններ կը յարուցանէ: <sup>Ա</sup>Հ Ն Ճի եզիպտական (խպտի) ծագումն ընդունելէն յառաջ՝ հարկ է նախ ասորահայական սահմանակից երկիրներու մէջ խպտերէնի ազգեցութիւն ունեցած ըլլալը հաւանական ընծայել: Կանխագոյն ժամանակի մը համար կարելի է յամենայն գէպս մատնանիշ ընել թէ Մար Աւգէն՝ Միջագետքի միանձնական կենաց հիմնադիրն, ու իր աշակերտը Շաղիտա՝ Բէթ կարդուի:

<sup>1</sup> ԳԱՐՏԴՀԱՒՍԻՆ նոյնը յոյն նոտրագիր ՚ի նման կը գոնէ որ մինչեւ Ք. յ. թ. դար կը բարձրանայ: Բայց այսու միջնորդութիւնը շատ առեղծուածային կը մնայ:

<sup>2</sup> ԳԱՐՏԴՀԱՒՍԻՆ կը համեմատէ յոյն նոտրագիր ՚ի հետ. բայց այսու ՚ին վերի գոց գիծը, որ հայ գրերուն ձգտութերուն այլազգ հակառակ է, անմեկնելի կը մնայ:

առաքեալը — զոր Փաւստոս Քիւղանդ՝ Տարօնոյ Աշտիշատ քաղաքին Դանիել քորեպիսկոպոսին աշակերտը կ'ընէ — երկու սուրբերուս ասորի վարքագիրներուն նայելով՝ ծագմամբ Եգիպտացի էին եւ Պաքոմէոսի վանքերէն էին<sup>1</sup>: Հայ աղփառեաքի գիւտի ժամանակին համար սակայն Եգիպտոսի եւ պարսկական Միջագետքի միջեւ այսպիսի յարաբերութիւն մը ծանօթ չէ ինձի: “Չո՞ Զե՞ Յո՞ Զ յայտնապէս կախում ունին իրարմէ, այսուհանդերձ գիւրին չի թուիր ինծ Զի մէջ տեսնել եղանակաւորումը յունական նոտրագիր Հի (ԳԱՐՏԴԱՎՈՐԻ ԶԲՈՒՅԻՆ), ապա թէ ոչ այս հայ նշանագրերուն յ-ի ակողման բոլորակին յառաջագայութիւնը գժուարին կ'ըլլայ մեկնել<sup>2</sup>: Թերեւս պալհաւիկ ՂՂ է կամ սասանական ՀՀ է ծագած ըլլայ հայերէն նշանագիրը: Զի մէջ կողմնական բոլորակը վարէն բացուած է եւ փոխանակ վարի հորիզոնական գծին՝ յ-ի կողմը վարը հանգոյց կամ օզակ մը կազմուած է: “Չո՞ Զի ծագման մասին ո եւ է ըսելիք չունիմ. նոյնպէս ժ, մո՞ն մը ին է ինձի:

Այ եւ ոյ երկրարբառները ձայնապէս ներկայացնելու ատեն Մաշեոց հիմ բռնեց ասորերէն քերականութիւնը, որ երկրարբառին երկրորդ կազմիչ տարեր բաղաձայնի գեր կու տայ. եւ ըստ այսմ գրի անցուց ոյ եւ ոյ անտարակոյս, որովհետեւ նոյն ատեն յունարէն ու եւ օ: նշանագրերն է, ա եւ օ, մի պէս միաբարբառ կ'արտասանուէին: Յունարէն ան ներկայացընելու համար ու բաղադրութիւնը գործածուեցաւ, ըստ որում հայ-

<sup>1</sup> Ա. արք Մար Աւգենի. Հրտը. P. Bedjan, Acta mart. et sanct. III, 376 - 480. Ա. արք Շաղիսայի. Հայ I, էջ 424 - 466:

<sup>2</sup> Եթէ Զ յուն. նոտրագիր չ էն է. ինչ բանի համար բոլորակն աջակողմն գրուած չէ:

երէնը նոյն հնչումը շունէր եւ հետեւաբար յառաւկ նշանագիր մը աւելորդ էր։ Հ- բաղադրութիւնը թէ յուն։ Սի տեղը բռնեց եւ թէ իրը հայկական յատուկ հնչում կիրարկուեցաւ, որուն բնիկ ձայներանգը տակաւին անձանօթ է։ Միեւնոյն Հ- ձեւը բաց աստի (բառամիջին ձայնաւորներէն յառաջ եւ բառավերջին) էլ հնչումն ունի նոյնը պիտի ըսենք ո-ի մասին ալ։ Իրական թերութիւն մըն է սակայն որ Մաշմոց յունարէն օսն — որ ժամանակաւ իրական երկրաբառ մը կը ներկայացընէր — պարզապէս փոխ առնլով գոհհացաւ եւ յատկացուց թէ ո-ի եւ թէ բառամիջին բաղաձայն վի կամ լաւագոյնս կիսաձայն ո-ի, որով ձայնական ապահովութիւնը շատ տեսակէտէ վտանգեցաւ։ Մաշմոցեան դրութեան տկար կողմն է ընդհանրապէս վի պաշտօնը բառամիջին եւ բառավերջին։ ո-, է, է գրերուն կցուեցաւ, իսկ ո-էն ետքը յունարէն նախանկար օրինակին անձկագոյնս կապուելով վ միայն կարելի եղաւ դնել, մինչ բաղաձայներէն ետքը ու կամ ինչ ինչ պարագաներու մէջ լոկ - ալ կրնար դրուիլ, այսպէս ոնս-իրակ (nvirak) եւ (սեռ.) գին-ոյ (ginvoj), իսկ - , որ աւար, իւր բառերու մէջ ոով եւ իով ալ եւ ալ երկբարբառները կը կազմէ, Հաւատարիմ։ Հիւանդ բառերու մէջ կը ներկայանայ իբրեւ բաղաձայն կամ կէս ձայնաւոր։ Թէ ինչո՞ւ Մաշմոց ամէն տեղ վ տառը իբրեւ կէս ձայնաւոր կամ բաղաձայն չէ ներմուծած, գեռ անձանօթ է։ Յամենայն գէպս վի զանազան պաշտօններ տալով իւր աղփաբետքը աւելորդ տեղ ծանրաբեռնած է եւ արատաւորած երկդիմիութեամբ, որ թէ եւ գոյութիւն շունի կենդանի լեզուն գիտցողին համար, բայց մեզի համար շատ անգամ խանգարիչ է։

Գրի գիւտին մէջ մէկ կողմանէ դանիէլին — կամ անոր նախորդին, եթէ կայ — եւ միւս կող-

մանեւ Մաշշմոցի եւ անոր Հռովհանոս գեղադրին ունեցած մասնակցութեան որոշ սահմանը գծել կարծեմ երբեք կարելի պիտի շըլայ: Մեր վերն ըրած վերլուծումը հնարաւորութիւն կու տայ մեզի դասնիէլի աղփաբետքին վրայ այժմ թեթեւ գաղափար մը կազմելու: Այս աղփաբետքն դէպ ի ձախ երկարող բաղաձայնային տառեր էին, որ ձայնաւորները շատ անկատար կերպով մատնանիշ կ'ընէին ու կ'որոշէին: Այս աղփաբետքը ժամանակակից արամեական կամ իրանեան — արամեական (պալհաւիկ կաչուած) աղփաբետքներէն միցն հետ նոյն չէր, այլ կազմուած էր զանազան եւ նոյն իսկ հնագոյն աղփաբետներէ փոխառեալ տառանշաններով: Ծփոթութեանց եւ երկդիմութեանց առջեւ առնլու համար ինչպէս որ հնարիշը ի մէջ այլոց հին ասորական ձեւերու դիմած էր, նոյնպէս ալ անտես չէր ըրած մէկալ կողմանէ սասանեան եւ նոյն իսկ պարթեական (պարթիստիկ) նշանագրեր այն պարագային, երբ ասորերէնն անբաւական եղած էր: Խնդրական է թէ արդեօք դանիէլ չ եւ չ, չ, չ եւ չ, չ եւ չ տառերն զանազանած է: յամենայն դէպս միաւոր եւ չ եւ չ, չ եւ — կրկնաւոր նշանագրերուն եւ ն, չ եւ + թաւ գրերու զանազանութիւնը Մաշմոցի գործքն է: Մաշմոց էր նոյնպէս որ է, ի եւ — ձայնաւոր նշանագրերն ներմուծեց եւ ձայնական դրութիւնը կարգաւորեց յունական նախագաղափարին վրայէն: Յունական կրթութեան ապացոյց է նաեւ թաւերու եւ նայերու<sup>1</sup> գրական ընդհանուր

<sup>1</sup> Հայ թաւ գրերուն յունարէն Ազաթանգեղոսի մէջ յն. թոշ տառերով տառադարձութիւնը կը ցուցընէ թէ վերջիններս նոյն ատեն իրբեւ պարզ թաւ չէին հնչուեր տակաւին. առաջին անգամ եօթներորդ դարուն վերջեւն ծագած Աւիշուաւի մէջ եւ Կոստանդին Շռիրանածնի քով հայերէն թաւ գրերն յունարէն ռռէ նայ գրերով կը տառադարձուին: Միեւնոյնը կը հետեւի նաեւ գերման է թաւին գոթական եւ ուրիշ անուանց

զանազանութիւնը, որ բնաւ այնպէս գիւրտհառ կանալի չէ, ինչպէս գերմանական զարհուրելի շարագրութեան օրինակը կը սորվեցընէ։ Բայց Մաշթոց գլխաւորաբար գրերու աջակողմեան ուղղութիւն մը եւ հետեւաբար յունական տեսք մը տուաւ, որով դանիելեան գրերը գեղագրին ձեռքին տակ շատ անգամ կարեւոր փոփոխութիւններու հարկ էր որ ենթարկուեին։ Այնպէս որ դժուար է դուշակել թէ Դ., Ա. եւ Վ. գլխագիրները Լ. (Դ.), Յ. (Ա.) եւ Ի. (Ա.) գրերու կրկնուելովը ծագած են։

Այս ըստածներէն կը տեսնուի թէ իրապէս այսօր ալ կորեան տուած տեղեկութեան մասին ունինք ապացոյցներ, թէ Պանիելի գրերը ունեցած են փոխառութիւններ ոչ միայն ուրիշ՝ այլ նաև շատոնց դործածութենէն դադրած աղփաբեաներէ։ Ընտրողական այսպիսի ընթացքի մը պատճառներն բաւականաչափ պայծառ են։ Արդէն 400ին ասորի նշանագրերն այնշափ ընթացիկ էին եղած, որ հազիւ կը զանազանուեին իրարմէ. գրերու Հեղինակը միջին իրանեան գիր մը՝ նշանագրերուն սակաւաժիւ բլալուն պատճառաւ՝ չէր կրնար ընտրել իրեւ օրինակ հայերէնի, որ այնշափ հարուստ է հնչումներով։ Այն ամէն աղփաբեաները սաւ տկար կողմն ունէին որ շատ մը տառանշաններ իրարու նման ձեւ առած էին, երեւոյժմը, որ Ասոանեանց ժամանակամիջոցին ալ շարունակուեցաւ։ Եթէ աղփաբեաներն — առանց նկատողութեան առնկու՝ ձայնաւորներու թերի կերպով ներկայանալը — ի վիճակի չէին իրանեան հնշական դրութիւնը կատարելապէս ու որոշակի ներկայացընելու, բնականաբար առաւել եւս սոյն աղփաբեաներէն այս կամ այն յարմարութիւն չուներ

---

մէջ շով տառադարձուելէն, օրինակ Ալաջչօս եւ այլն։ Յամենայն դէպս յուն. շ տարբեր էր պարսկերէն ՇԻ = հայ է զբէն, որովհետեւ շ միշտ + թաւ գրով է որ կը տառադարձուի։

իրրեւ հիմ ծառայելու աղփաբետքի մը, որ Հայերէնի կնճռոտ ու ճոխ Հնչական դրութեան յարմարէր։ Ըսդ Հակառակն բնական էր այն աղփաբետներէն այս կամ այն տառերն առնուլ, զորոնք ասորերէնը չունէր։ Ասկէ կը տեսնուի պայծառօրէն, թէ ինչ արժէ քունի Պաղարի “վաղընջուց գրեալ շարադիր տառիցն” (տես վերը էջ 34, 35) պատգամային խօսքը։ Բայց Դանիէլի գիրն հայերէն իրական եւ կանոնաւոր աղփաբետքի մը վերածուեցաւ Մաշթոցի փոփոխութիւններովն ու ընդլայնումներովը<sup>1</sup>:

Գալով խնդրոյս ժամանակագրական մասին, պիտի ըսենք թէ այս խնդիրը հայ մասնական թագաւորութեան ամրողական ժամանակագրութեան հետ կապ ունի եւ անոր հետ ի միասին հարկ է որ լուծուի։ Այս պաշտօնը կատարած եմ արդէն վերոյիշեալ “Untersuchungen zur armenischen Chronologie und Geschichte”, յօդուածիս մէջ։ Հոս բստ այսմ կարեւոր եղբակացութիւններն հաղորդելով պէտք եմ գոհանալ։ Կորեան բնագիրը բոլորովին զերծ չէ վըիպակներէ. այսպէս ժամանակագրական վերջաբանին մէջ, էջ 48, կ'ըսուի “Հայերէն գրերու գիւտէն մինչեւ սրբոյն վախճանը՝ 35 տարի, որ է ըսել հաշուելու և Յազկերտ Առաջնոյն Ը. տարիէն” (կը սկսի 12/14 Աւգոստոս 406). որ կը հակասէ Հեղինակին տուած ուրիշ տեղեկութիւններուն։ Հաւանաբար փոխանակ “Ըղ.ի պէտք ենք ընթեռնուլ” յԵ. ամէն, որով հայ գրի

<sup>1</sup> [Հոս բնականաբար հարկ էր նաեւ նկատողութեան առնուլ առ ժամն ծանօթացած մանիքէական նոյնպէս նաեւ մարկիոննեան աղփս բետքն (Kitāb al Fihrist, 17, 14), այս երկու ազանդներն ալ եզնիայ վկայութեան համաձայն հինգերորդ դարու մէջ Հայաստան բաւական աղդեցութիւն ունեցան։ Հայ-վրական աղփաբետներու մանրամասն յարաբերութիւնը հնագրական ատաղձի պակասութեան պատճառաւ խնդրոյ նիւթչառի։ Արբագրութեան յաւելուած, 18 Փետր. 1911։]

գիւտը 402/3ի կը փոխադրուի: Միջազետքի մէջ իրբեւ ժամանակակից եպիսկոպոսներ կը յիշուին Ակակ Ամիգայ եւ Քարիլաս Եղեսիոյ: Քարիլաս անուն եպիսկոպոս մը սակայն այս ժամանակաշրջանին մէջ ծանօթ չէ, Քարիլասը պէտք է ընթեռնուլ Ու-Բէլ- = Աօ:, որ սակայն 411/12ին եպիսկոպոս եղաւ եւ մեռաւ 8 Աբ 746 = Տ Աւգոստ. 435: Խոկ 398 Նոյեմբեր 23էն մինչեւ 409 Աւգոստոս 1 Ուռհայի աթոռը կը գրաւէր Պետիդա: Ուրեմն հոս անտարակոյս ժամանակագրական վրիպակ մը գոյութիւն ունի, որ սակայն պատմական իրողութիւններով շատ դիւրաւ կը մեկնուի:

Հայ աղփարեաքի գիւտին տարեթիւն է Վռամշապուհ թագաւորին հինգերորդ տարին, որով սա 398/9ին գահ բարձրացած կ'րլլայ: Վռամշապուհ ոչ թէ գրի գիւտէն ետքը, ինչպէս Պաղարայ բնագրէն կը տեսնուի (Էջ 54), այլ ամբողջ 21 տարի թագաւորեց, ուրեմն 398/9—418: Ճատ կը շեղէինք հոս մեր խնդրէն եթէ Ղաղարայ խառնակ տեղեկութիւնն մանրամասն քննել ու զէինք. այս մասին կ'առաքենք մեր բնթերցովներն վերն յիշուած յօգուածին: Այս տեղ զմեզ հետաքրքրող գլխաւոր թուականներն են՝

Խոսրով Գ. թագաւոր Պարսկահայաստանի  
383—388 (386?)

Առաւան<sup>1</sup>, Հաղարապետ 389—?

Մաշթոց արքունեաց ծառայութեան մէջ կը մտնէ գրեթէ 389ին:

Մաշթոց կրօնաւոր 391/2:

Վռամշապուհ, Եղբայր Խոսրովու, թագաւոր  
398/9—418:

Հայ գրի գիւտը 402/3

<sup>1</sup> Պէտք է զանազանել Պառայ թագաւորի ժամանակից magister armorum Arrabannesէն (այսպէս Առաք. Զեռ.) Ամփանոսի քով:

Խոսրով Գ. Երկրորդ անգամ, 8 ամիս, 419:  
Հապուհ, Որդի Յազկերտի Ա. 420  
Սահակ կը վախճանի 438  
Մաշթոց կը վախճանի, 13 Մեհեկան, Յազ-  
կերտ Բ.ի 1 տարին = 17. Փետր. 439:

Հայ աղքաբետըի գիւտին յորելեանն ըստ  
այսմ պէտք էր 1902/3ին տօնուիլ։ Այս ազատա-  
րար գործքին պատմական էութիւնը, զոր հիմ-  
բանելով գործոյն պատմական նշանակութիւնը  
հարկ է գնահատել — կը կազմէ՝ ոչ թէ Մազ-  
դեզանց յարձակման դէմ քրիստոնէութիւնն  
հաստահիմն ապահովելու հոգը պարզապէս, ինչպէս  
առ հասարակ կը կարծուի — որովհետեւ Յազկերտ  
Ա. Նոյն եւ նախորդին՝ Վահրամ շորրորդին ժամա-  
նակ եկեղեցին անդորր խաղաղութիւն կը վայելէր —  
ոյլ Սելեսէնոյ Կառաջինուն ոռչութեանց քէմ՝ ու-  
ժային հայ եկեղեցն առ հայեանց ուշադիմութիւնը.  
այն կաթողիկոսին, որ զօրավիճն ունենալով իրեն  
Արքայից արքայն, կը ճգնէր գերազոյն գլուխն ըլլա-  
լու երանշարի բոլոր քրիստոնեաներուն, որոնց թու-  
ոյն կը վերաբերէին նաեւ անդրկովկասեան քրիստո-  
նեայ ազգութիւնները, եւ ասոր համար ալ՝ Հայ-  
աստան, Վրաստան ու Աղուանից աշխարհն ալ իւր  
տիտղոսին մէջ անցուցած էր<sup>1</sup>։ Մաշեցից գիւտն  
ու այսու կատարուած թարգմանութիւնները այս  
պայքարին համար հոգեկան գէնքեր տուին Հայ-  
աստանի եախսկոպոսներուն ձեռքը։

<sup>1</sup> Synodicon orientale, Συνάζ. Chabot, 42 37—276, Ամբ Յահանապի ժողովը, յամի 420:



Ո Խ Պ Պ Ե Լ Ի

ԽԸ 19 ԴՐԱՆԿԱՆ ԿԱՐԳԱ ԲԵՐԵՎԵՐԱՆԻ :

---

## ԱԶԳԱ ԱՅԻՆ ՄԱՏԵԽԵԴՐՈՒՆ

- Ա. Գալէմքեարես Հ. Գ. Պ. Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց գատաստանագրոյն: 1. Գիշոփ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գոլէր, իրաւունք Հայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէակվիչեամ Հ. Գ., Ազգաբանութիւն ազն. զարմին Տիւզեանց: 1880: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տաշեամ Հ. Յ., Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ գրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տամ Դ., Արեւելեան Հայք ի Պուրովինա: Թրգմ. Հ. Գ. Վ., Գալէմքեարես: 1891: Էջ 79: Փր. —.85
- Ե. Տաշեամ Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյնալիստենեայ Վարոց Աղեքսանդրի: 1892: Էջ Դ+272: Փր. 3.—
- Զ. Տըվշէ Ա. և Գ. Փիտու, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1892: Էջ 82: Փր. 1.—
- Է. Մատ Ն., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի Հայս: Թրգմ. Ռ. Անոփեան: 1892: 89: Փր. 1.25
- Ը. Կարորիկ Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Խորենացոյ: Հայ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1893: Էջ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Գալէմքեարեամ Հ. Գ. Վ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հայր. Ա. 1794—1860: (1 լուսանկարով:) 1893: Էջ 232: Փր. 2.50
- Ժ. Կոճիկիր Փր. Կ., Քննութիւնց գրոց Դաւթի Անյաղթի: Թրգմ. Աւ յաւ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1893: Էջ Լ+92: Փր. 1.25

- ԺԱ.** Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթու-  
պոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 գըն-  
կատիպ.) 1893: Էջ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ.** Խաչաթեան Գ. Ի., Զենոդ Գևակ, համեմատական  
ուսումնասիրութիւն: 1893: Էջ Զ+78: Փր. 1.—
- ԺՑ.** Տէր-Մովսիսիան Փ., Հայ գիւղական տունը:  
Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկիծեան: (6 տիսոկ. 55  
պտկ.): 1894: Էջ Ը+103: Փր. 2.—
- ԺԴ.** Կարոնիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորե-  
նացոյ. Հտր. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.  
Վ. Տաշիան: 1894: 8<sup>o</sup> Էջ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ.** Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն  
փոխառեալ բառից: Ա.՝ Հ. Հիւաշման, Սեմական  
փոխառեալ բառներ հին հայերէնի մէջ: Բ.՝ Փրոբէլ-  
ման Կ., Յունական փոխառեալ բառներ հայերէնի  
մէջ: Գ.՝ Հ. Հիւաշման, Հայկական Յատուկ անուանը:  
1894: Էջ Թ+145: Փր. 2.—
- ԺԶ.** Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մասր  
Ուսումնասիրութիւնը. Մասն Ա: Ա-Զ. Նոմեսիոս,  
Պրոկո Դիաղոլոս, Խոսրովիկ, Գերք Հերձուածոց,  
Պրոկո եւ Մեկունդոս: 1895: Էջ ԺԲ+296:  
Փր. 3.60
- ԺԷ.** Տաշեան Հ. Յ. Վ., Հայկական աշխատսիրութիւնը  
հայագէտ Պ. Ֆէթթէրի, ամփոփուած եւ թարգմ.  
ծանօթութիւնամբ: 1895: Էջ Թ+202: Փր. 2.50
- ԺԸ.** Տիերեան Կ., Սեւ ժողու ուսական ևզնըը:  
1895: Էջ 92: Փր. 2.—
- ԺԹ.** Գովրիկեան Հ. Գ. Վ., Դրանսիլուանիոյ Հայոց  
Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերւա Հայացա-  
դարի ի գիր եւ ի պատկերու: 1896: Էջ Թ+352:  
Փր. 3.60
- Ի.** Տաշեան Հ. Յ. Վ., «Վարդապետութիւն առա-  
թելցու անվանքական կանոնաց մատենը. Թուլթ  
Յակոբյ առ Կողբատու եւ Կանոնը Թադդէի:  
1896: Էջ Թ+442: Փր. 6.—
- ԻԱ.** Տոմաշէկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղբերքաց  
սահմաննաբը: Պատմական եւ տեղագրական հե-

- տազօտութիւն : Թրգմ. չ. Բ., Պիլէզիկնեան : 1896 : Էջ Է+62 : Փր. 1.—
- ԻԲ. Կարսիկի Ա., Արգարու զբոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմութեան մէջ : Թրգմ. չ. Գ. Վ. Մէսէվիշեան : 1897 : Էջ ԺԵ+107 : Փր. 1.50
- ԻԳ. Յովանանեան Հ. Վ., Հնտազօտութիւնը Նախնեաց ուսմօքընի վրայ : Ուսումնասիրութիւնը եւ քաղուածներ, Մասն Ա. Ուսմկօքէն մատնագրութիւնք : Տետր Ա : 1897 : Էջ Ը+272 : Փր. 4.—
- ԻԴ. Յովանանեան Հ. Վ., Հնտազօտութիւնը Նախնեաց ուսմօքընի եւն : Տետր Բ : 1897 : Էջ Ա-Ը : 273—522 : Փր. 3.—
- ԻԵ. Գելցեր Հ., Համառու պատմութիւն Հայոց : Թրգմ. չ. Գր. Վ., Գալէմբնարեան : Յաւելուածք 1. Յանկ Հայոց կոտորածներու առթիւ լրյա տեսած զրքներու : 2. Գաւազանագիրք Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց : 1897 : Էջ Ը+130 : Փր. 1.50
- ԻԶ. Մէճէվիշեան Հ. Գ. Վ., Գիրք (կամ յօդուած) գրելու արուեստը : Յաւելուածք՝ Գիրք կարդալու արուեստը : 1898 : Էջ Է+118 : Փր. 1.25
- ԻԷ. Խաչաթ և ան Գ. Բ., Մ. Խորենացու նորագոյն աղբիւրների մասին քննադատական ուսումնասիրութիւնք : 1898 : Էջ Է+53 : Փր. 1.—
- ԻԸ. Տաշեան Հ. Յ. Վ., Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ : Ուսումնասիրութիւն Հայոց գոշութեան արուեստին : (10 զնկատիպ պատկերով:) 1898 : Էջ ԺԱ+202 : Փր. 2.50
- ԻԹ. Դաղեաշեան Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը : Քննութիւնն Մ. Խորենացու աղբիւրների մասին : 1898 : Էջ Թ+175 : Փր. 2.50
- Լ. Մակրեան Լ., Հայերէն բարբառախօսութիւն : Թրգմ. ի ուստերէնէ Հ. Գ. Վ. Մէսէվիշեան : 1899 : Էջ Է+26 : Փր. —.50
- ԼԱ. Քունեան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւռնիա եւ ի շրջակայի : Հատոր Ա. Զմիւռնիա եւ Հայր . (պատկերագարդ:) 1899 : Էջ ԺԲ+369 : Փր. 5.—

- լ.թ. Քօսկեամ Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւռնիա ու ի շրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զվարութաղաբներն ու Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ Ժ+161: Փր. 2.50
- լ.թ. Գուվրիկեամ Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուարլիս Դրամսիլուանիոյ. Բ. Հտր. 1780—1825: 1899: Էջ Է+554: Փր. 5.—
- լ.թ. Գագամենիամ Յ., Խւղոկիոյ Հայոց գաւառաբարբառը: 1899: Էջ Է+120: Փր. 1.—
- լ.թ. Կարոյիկոյ Ս., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացոյ համեմատ: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան (1 բարտէզով): 1899: Էջ 43: Փր. —.70
- լ.թ. Տաշեամ Հ. Յ. Վ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն եւ բաղուածքներ: 1900: Էջ ԺԱ+193: Փր. 2.50
- լ.թ. Տաշեամ Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնք. (տես ԺԶ:) Մասն Բ: Է-Ժ. Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազապետոս եւ իւր Ցորդորականք առ Ցուստինիանոս, Թղթակցութիւն Արգարու եւ Քրիստոսի ըստ Նորագիւտ արձանագրութեան Եփեսոսի, եւ Գէորգայ Պիսիդեայ Ացօրեայը: 1901: Էջ ԺԲ+384: Փր. 4.50
- լ.թ. Տէր-Պողոսկեամ Գ. Ի., Նկատողութիւններ Փաւատոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: Էջ Ղ+110: Փր. 1.50
- լ.թ. Վէրէկոյ Ս., Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկնան: 1901: Էջ Ե+77: Փր. 1.—
- լ.թ. Մանտաշեամ Յովսէկի Վ., Ասորեստանեայ եւ Պարսիկ սեպագիր արձանագրութիւնք կամ որոնք նախրի-Ռւբարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: 1901: Էջ 262: Փր. 4.50
- լ.թ. Խաչաթեամ Բագրատ, Հայ ժողովրդական դիւցանական վէպը: 1903: Էջ Ղ+72 Փր. 1.—
- լ.թ. Մէկնէվիշեամ Հ. Գ. Վ., Արդի Լեզուագիտութիւնը: Հտր Ա.: 1903: Էջ Ղ+204: Փր. 3.—

- ԽԳ. Մարկոս առ Յ., Հայ Բղուշիք: Թրզմ. չ. թ.  
Կէտիկան: 1903: Էջ 39: Փր. - 75
- ԽԴ. Գեղշեր Հ., Սլաքնաւորութիւնը Բրւզանդւան բա-  
նակաթեմերու դրութեան (1 քարտէզով): Թրզմ. չ.  
Դ., Գարսնֆիւն: 1903: Էջ Է+83: Փր. 2.—
- ԽԵ. Կիւրէսէրեան Բ., Ա., Ժոլք. Ժովք-Ցլուր և  
Հոռմ-Կլայ, պատմական և տեղագրական ուսում-  
նասիրութիւն: 1904: Էջ Ը+117: Փր. 1.50
- ԽԶ. Կիւրէսէրեան Բ., Ա., Կոլոտ Յովհաննէս Պատ-  
րիսր. պատմագրական և բանասիրական ուսում-  
նասիրութիւն: 1904: Էջ Ժ+227: Փր. 3.50
- ԽԵ. Պեղերսը Հ., Նուստ մը Հայ. լեզուի պատ-  
մութեան: Թրզմ. չ. Դ., Գարսնֆիւն: 1904:  
Էջ Ը+87: Փր. 1.25
- ԽԸ. Տէր-Մէրտչեան Դ., Իւ Աճունիան Հ. Յ.,  
Քննութիւն և համեմատութիւն Եղնկայնորագիւտ  
ձեռագրին: 1904: Էջ Ղ+105: Փր. 1.50
- ԽԹ. Գովոյիկեան Հ. Դ., Հայր յԵղիսաբեթուպոլիս  
Դ., Հոր, 1825-1904: Էջ Ժ+658: Փր. 7.—
- Ժ. Շահ Ակը Մ., Հայաստան, Քրդաստան և արեւ-  
մտեան Պարսկաստան քարելական-ասորեստանիայ  
սեպագրերու համաձայն: Թրզմ. չ. Յ. Պիլէզիկ-  
ծնան: 1904: Էջ Ղ+222: Փր. 3.—
- ԺԱ. Խուլաթեանց Դ. Ի., Հայ Արշակունիք ըստ  
Մովս. Խորենացւոյ, կամ Դոք ուսումնասիրու-  
թիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրզմ. Ար-  
ակն, Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Ը+124: Փր. 1.50
- ԺԲ. Պեղերսը Հ., Հայերէն և դրացի լազունիքը:  
Թրզմ. չ. Թ. Կէտիկան: 1907: Էջ ԺԱ+257:  
Փր. 5.—
- ԺԳ. Հիւրշման Հ., Հին Հայոց տեղւոյ անունները:  
Թրզմ. չ. Յ., Պիլէզիկծնան: 1907: Էջ ԺԶ+443:  
Փր. 7.—
- ԺԴ. Պեղերսը Հ., Հին հայերէնից ցական դերանուն-  
ները: Թրզմ. չ. Յ., Տաշնան: 1907: Էջ Է+90  
Փր. 2.—

- ԺԵ. Գալեմքեսրեան Հ. Գ., Անսագրութիւն  
Սարգիս Արքականկոպոսի Սարաֆեանն և Ժամա-  
նակին հայ կութողիկեայք: 1908: Էջ ԺԳ+433:  
Գր. 5.—
- ԺԶ. Աճառեան Հ., Հայերէն նոր բառեր նորագիւտ  
Մնացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38: Գր. —.60
- ԺԷ. Կիւէւէրեան Բ. Ժ. Վ., Եղիշէլ, բնական ու-  
սումնասիրութիւն: 1909: Էջ ԻՂ+458: Գր. 7.—
- ԺԸ<sup>1</sup>. Ակինեան Հ. Ն., Տիմոֆէոս Կուզ հայ մա-  
տենագրութեան մէջ: Էջ 1—60:
- ԺԸ<sup>2</sup>. Աճառեան Հ. Ն., Հայերէն նոր բառեր Տիմոֆէոս  
Կուզի Հակածնութեան մէջ: 1909: Էջ 61—106:  
Գր. 1.50
- ԺՄ. Ակինեան Հ. Ն., Զարարիա Եպ. Գնունեաց  
եւ իւր տաղերը: 1909: Էջ ԺԲ+87: Գր. 1.—
- Դ. Ակինեան Հ. Ն., Կիւրիս Կաթողիկոս մրաց:  
1910: Էջ ԻՒ+315: Գր. 5.—
- ԱԱ. Մհանկիչեան Հ. Գ. Ժ. Վ., Հայերէն լազուի  
ուղղագրութեան ինդիրը: 1910: Էջ 73: Գր. 1.—
- ԱԲ. Գիւտերքուք Ե., Բիւզանդիոն եւ Պարսկաստան  
եւ անոնց դիւնագիտական եւ ազգային-իրաւա-  
կան յարաքնութիւնները Յուստինիանու ժամա-  
նակ: Թրգմ. Հ. Հ. Համբարձւան: 1911: Էջ Ը+162:  
Գր. 2.50
- ԱԳ. Մամոնէւեան Խ., Մխոթար Գօշի Դատաս-  
տանագիրըն ու նին Հայոց քաղաքացիական իրա-  
ւունքը: 1911: Էջ ԺԲ+344: Գր. 5.—
- ԱԴ. Առաքելյեան Հ., Պարսկաստանի Հայերը, սրանց  
անցիալը, ներկան եւ ապագան: Ա. 1911: Էջ Ը+97:  
Գր. 1.50
- ԱԵ<sup>1</sup>. Յովանեան Հ. Գ. Վ., Միջնադարեան ազ-  
գային տաղաչափութիւն ուսմկախառն. Էջ 1-48:
- ԱԵ<sup>2</sup>. Ակինեան Հ. Ն., Յովնաթան Նադաշ եւ Նադաշ  
Յովնաթանեանք եւ իրենց բանաստեղծական եւ  
նկարչական աշխատութիւնք: 1911. Էջ 49-117:  
Գր. 1.50







